

ԾԱՆԻԿ

հաշիւ կրսաստեւ

Գրական, Գիտական
եւ
Գեղարդիեսական

ԺԸ. ՏԱՐԻ
նոր Շրջան թիւ 9

ԳՐՈՒԱԾՔՆԵՐ

ՏԻԿՆ ԶԱՊՂ ԵՈՍՅԵԱՆԷ
ԱԼՓԱՍԼԱՆԷ
ՀԱՐՄԱԿԷ
ՅՈՂԷ. ԳՍՁԱՆՃԵԱՆԷ
ԼՆԻՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆԷ
ԱԻ. ԻՍԱՀԱԿԵԱՆԷ
Ս. ԱԴԵԼԵԱՆԷ
Մ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆԷ
ՅՈՂՀԱՆՆԷՍ ՀԱՄԱՄՃԵԱՆԷ
ՄՈՒՈՐԱԿԷ



ԳՐԱԺՈՒԲՆ ՆՇԱԿՆ-ՊԵՊԻԿԵԱՆ, Կ.ՊՕԼԵՍ

Ա. ԱՎԵԼԵ

Բ Ո Վ Ա Ն Դ Ս Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

ՀԱՐՄԱԿ.—Կրօնին ու շնչանիքը	417
ԱԼՓԱՍԼԱՆ.—Կոնփիլիոս (Բանաստ.)	421
ՅՈՎՀ. ԳԱԶԱՆՃԵԱՆ.—Թրքահայ գրականութիւնը 1904ին (Տարեկան Քրօնիկ)	422
ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆ.—«Վեպ»ը (Վիպակ Զապեղ Եսայեանի)	428
Ս.Ի. ԻՍԱՀԱԿԵԱՆ.—Սչազեագի մանիներ (Բանաստ.)	434
ԶԱՊԷՂ ԵՍՍՅԵԱՆ.—Շաքարի տուփը	437
ՅՈՎՀ. ՀԱՄԱՄՃԵԱՆ.—Ծաղիկներու առուանութիւնը	444
Մ. Ա. ՊԱՐՍՍՄԵԱՆ.—Կախարդուհին (Բանաստ.)	451
Ա. ԱԴԵԼԵԱՆ.—Կետուրը (Վիպակ)	452
Մ. Ա. ՊԱՐՍՍՄԵԱՆ.—Քննադատութեան մը շուրջը	461
ՄՈՂՈՐԱԿ.—Կեանքն ու Մամուլը (Քրօնիկ)	462

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

- ՊՈԼՍՈՅ ՀԱՄԱՐ**
 Տարեկան (24 թիւ) 45 դրուշ. Վեցամսեայ (12 թիւ) 23 դրուշ. :
- ԳՍԱՍՈՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ**
 Տարեկան (24 թիւ) 54 դրուշ. Վեցամսեայ (12 թիւ) 27 դրուշ. :
- ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒ ՀԱՄԱՐ**
 Տարեկան (24 թիւ) 12 ֆրանք. :

Չեղք՝ թիւը 2 դրուշ

Բաժանորդագրութիւնները թիւի վրայ կը հաշուուին :
 Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
 ամէն կարգի գործառնութեանց համար զիմեւ մի՛ միայն՝

{زاغيك غزته سي}

در علییه ده اسکی ضبطیه جاده سنده ۷۲ نومرو

Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ «Ծ Ա Ղ Ի Կ»

Կ. Պոլիս, Էսկի-Զապթիէ փողոց, թիւ 72

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Rue Eski-Zabtié, N° 72.

ՇԱՂԻԿ

ԿԻՍԱՄՍԵԱՅ ՀԱՆԴԵՍ

ԺԸ. ՏԼԲԻ (574) - ԹԻԻ 9

10 ՅՈՒՆՈՒԱՐ 1905

ԿՐՕՆԻՆ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ

Ընտանեկան յարկը՝ իրրեւ կեանքին վառարանը՝ ամէնէն արժանաւոր սրբարանն է կրօնքին։ Պատմական խոր հնութեան մէջ իսկ՝ կրօնական տարրը անբաժան եղած է ընտանիքէն։ Ամուսնութեան կ'ընկերանան անպիսի արարողութիւններ, որոնք աստուածներու եւ գերբնական զօրութիւններու բարեացակամութիւնը կ'ապահովեն նորագոյն ամուսին։ Տակաւին այսօր այլ մեր գաւառական ընտանեկան սովորութեանց մէջ կարելի է նշմարել նմանօրինակ վերջամասցութիւններու փշրանքներ, որոնք կը պահեն իրենց խորհրդանշանական թովանքը եւ հնութեան դրոշմը։ Կրօնքին նորիրագործուժը կազմակերպիչ եւ կեդրոնաձիգ մեծ ոյժ մը եղած է ընտանեկան հաստատութեան համար, անոր տարրական ծագումէն՝ մինչեւ արդի ատուր եւ ծագկեալ բարձրութիւնը։

Ընկերաբանները կ'ըսեն թէ՛ ընտանիքը իր ներկայ հասկացողութեամբ եւ կազմածով դարաւոր յառաջդիմութեան մը արտադրոյթն է միայն, եւ կը ջանան վերակազմել անոր բարեշրջման յաջորդական ձեւերն ու հանգրուանները։ Նկատի չառնելով նախնական ցեղերուն մէջ յայտնուած եղական երեւոյթները եւ տեղական մասնականութիւնները, ընտանիքը՝ իր ծագման մէջ միշտ նահապետական եղած է ⁽¹⁾, թէեւ այլ եւ այլ ձեւերու ենթակայ։

Նահապետական շրջանին մէջ հայրիշխանութեան (patriarcat) դրութիւնն է տիրապետողը։ Հայրական ընտանիքը ամէն ընկերական կազմակերպութեան կորիզն է, որ ինքնին զարգացման որոշ աստիճան մը կ'ենթադրէ։ Հայրը բացարձակ տէրն է իրեններուն, զաւակները իր անուսովը կը կոչուին եւ իր ժառանգներն են։ Այդ

(1) P. Taupinard.—L'Anthropologie et la Science Sociale.

հողին վրայ փթթած է նախահարց պոչոտաձուները, որ ճամարիտ սատար մը եղած է ընտանիքին նուիրականութեան եւ յաւերժացման գաղափարին: Իսրայէլի նահապետութիւնը հայրիշխանութեան ճոխ եւ ամբողջական մէկ պատկերն է: Չինական արդի ընտանիքը այդ հիման վրայ կը հանգչի: Այդ գրութեան կազմակերպուած եւ զարգացած են բոլոր արիական ցեղերը, մասնաւորապէս Յոյներն ու Հռոմայեցիները (2):

Իսկ մայրական ընտանիքը կամ մայրիշխանութիւնը (matriarcat), իբրեւ ընկերաբանական երեւոյթ, իսկապէս յետադարձ եւ արտուղի վիճակ մըն է ընտանեկան կեանքին բարեշրջման մէջ, ուր այրը անցիտակ է իր ընտանեկան պարտականութեանց, եւ հայրական ընդգրկման վատատեսութեամբ ու տկարացած է իր մէջ: Այդ պարագային մայրն է ուղղակի պատասխանատուն իր զաւակներուն, որոնք իր անունը կը կրեն եւ ազգակցութեան պիծը իրմով կը շարունակուին: Բազմայրութիւնն եւ իրեն հակադարձը՝ այդ երկու գրութիւններուն հետեւական երեւոյթներն են, որոնք առաւել կամ նուազ աստիճանով եւ պէտքիստեթիւններով ի յայտ կու գան զանազան ժողովուրդներու մէջ:

Սակայն ընտանիքը՝ քրիստոնէութեան ընդունած գրութեան մէջ գտաւ իր բարձրագոյն զարգացումն ու հաւասարակշռութիւնը, իբրեւ ամուսնութեան բնական ձեւը, որ բնախօսական տեսակետով ալ լատագոյնը կը համարուի: Քրիստոնէութիւնը նուիրագործեց եւ անլուծելի հոշակեց այդ գրութիւնը:

Ընտանիքին բարեշրջումը միեւնոյն պայմաններով եւ արագութեամբ կատարուած չէ երկրագունտին զանազան կէտերուն վրայ: Յառաջդիմութիւնը անհաւասար եղած է. տեղ մը արագ՝ տեղ մը յամբ: Կրօնքներու ազդեցութիւնն ալ իր այլազան գաղափարներով շատ մեծ եղած է ընտանիքին բարձունքին եւ իր կազմական յորինուածքին վրայ: Այդ գրութեամբ լուրջ զգացիք է մանաւանդ հինաւուրց ժողովուրդներու ընտանեկան կեանքին վրայ:

Ձինու մէջ՝ Կոնփիւկիոսի հասկացողութեամբ՝ ընտանիքը գերազանցապէս ընկերական է: Ազգը անհուն ընտանիք մըն է, որուն պետն է Երկնից Արդիւն (Կայսրը) ինչ որ երկնի ու երկրի տիեզերածնական ըմբռնումին հետ հանդիսութիւն մը ունի: Ընտանեկան առաքինութենէն կը բղխին ընկերական պարտականութիւնները, որոնց առաջնակարգն է որգիական բարեպաշտութիւնը: Միակնութիւնը կը տիրէ Ձինու մէջ: Մեծ իւսաստունին սկզբունքները ընդգրկած են նաեւ Ծագնեցիները:

Պատասխանականութեան տիրապետութեան տակ՝ կնոջ զիրքը

(2) Froel et Goulapoc. — La Cité Antique.

ստորին է եւ ծառայական. քանի որ այդ կրօնախառն յոռեանք
փրկութեամբ թիւնք իր Նիւրվանեան կենսական ոյճերու եւ երեւոյթն
ներու սպառու մին ու տնէութեան մէջ կը փնտռէ :

Մագրէականութեան մէջ կինք աւելի բարձր գիրք մը ունի :
Կնոյ ստորակարգութիւնը տկար սեռին կարծեցեալ հոգեկան րս-
տորնութեան վրայ հիմնուած չէ, այլ պաշտօններու եւ կոչումներու
զանազանութեան վրայ, զոր բնութիւնը տուած է : Ըստ Զոադաչ-
տի, ամուսնութիւնը երջանիկ կեանքի պայմաններէն մէկն է : Այդ
երջանկութեան ընդունումը բարոյական է, իբրեւ վարձատրութիւն
բարութեան, ուղղամտութեան եւ օրինապահութեան :

Հնգիաստանի մէջ ընկերութեան կազմակերպութիւնը ֆաւորի-
րու գոյութեան վրայ կը հանգչի : Այդ դրութիւնը անանցանելի
պատուարներու մէջ փակելով մարդը՝ ցեղախն, Ֆիզիքական եւ ի-
մացական վատասերում մը յատուց կը բերէ : Հնգիկ կնոյ ճակա-
տագիրը տակալի է :

Երրայեցեք սկզբունքով միակին էին : Աստուածաշնչական
պատմութիւններէն եւ Թալուտի օրէնքներէն կը հասկցուի որ
կինը հաւատարմ Նկատուած է մարդուն, եւ սեփականութեան ի-
րաւունք ունէր :

Յունաց մէջ կինը միայն որդեծնութեան եւ տան տնտեսու-
թեան հաճար նշանակութիւն ունէր : Ընտանիքը՝ հելլենական քա-
ղաքակրթութեան ասէնէն տկար կողմն է : Հռոմի մէջ, ընդհակա-
ռակը, կինը ազատ էր եւ յարգանքի առարկայ : Նկատելի է որ
այն ժողովուրդներու մէջ ուր ընտանեկան կրօնքը առանձնապա-
տուկ զարգացում մը ստացած է ընտանիքը աւելի բարձր մակար-
դակի մը վրայ կը դնուի, եւ յամենատարաբար մաքուր բարոյական
մը կը ներկայացնէ :

Ընտանեկան կեանքի այս այլատարազ եւ լայն պատկերա-
ցումէն կարելի է եզրակացնել թէ՛ ընտանեկան կեանքի անհրա-
ժեշտ պահանջքն է որ առն եւ կնոյ միութիւնը նուիրական բան
մը ըլլայ, փոխադարձ պարտականութեանց ներքին ներդաշնակու-
թիւն մը, բարեկամութեան եւ անձնուիրութեան դաշինք մը, եր-
ջանկութեան եւ թշուառութեան մէջ միութարութեանց վառարան
մը : Անհատ մը՝ իբրեւ ընկերական մարմնուն կազմիչ մէկ տարրը՝
այն ատեն միայն կատարեալ է, երբ իրմէ դուրս՝ իր գոյութեան
նպատակ մը կու տայ, ընտանեկան կեանքի մը արդիւնաւորու-
թեամբ :

Այսու նախերձ, ժամանակի եւ միջավայրի համեմատ, յոյժ փո-
փոխական եղած է ամուսնութեան տեւական ամրութիւնը : Կի-
սավայրենի ցեղերու մէջ իրիբը շատ պարզ էին : Կինը ընտանի ա-

նասունի մը կամ ստրուկի նման չարատանջ աշխատութեան դատապարտուած, ըստ կամս կ'արձակուէր կամ կր լքուէր: Յետոյ, գնումով կատարուած ամուսնութեան շրջանին մէջ, իրերը աւելի բարդ են: Փոխադարձ հաճութեամբ ամուսնալուծում կը կատարուի, կամ վնասի հատուցում մը (indemnité) կ'ըլլայ էրկան: Ամուսնական միութեան այս դիւրսբեկութիւնը հասարակաց է ամենուրեք ուր դեռ արարողական եւ պայմանադրական ձև մը չունի:

Սակայն աւելի կազմակերպուած եւ զորդացած ընկերութիւններու մէջ ամուսնալուծութեան հարցը կ'անձկանայ եւ կը կնճոտաւ: Քրիստոնէութիւնը իր ծայրագոյն յրջութեան մէջ պահեց ամուսնութիւնը, խորհուրդի մը բարձուութեան տանելով զայն: Ամուսնութեան անլուծանելիութեան դաւանութիւնը Յիսուսէն կը բղխի, որ կը թուի թէ Փարիսեցիական ներքին վէճերուն մասնակցելով, Շամմայի թեր կ'ելլէ ընդդէմ Հիլէլի, յայտարարելով որ ամուսնալուծումը միայն բարոյական արատ մը կրնայ արգարացնել (1):

Ամուսնալուծման խնդիրը ամէնէն փափուկներէն է, որ միշտ կրնայ դրաղեցնել կրօնական իշխանութիւններն ու ընկերաբանները: Ընկերութեան արդի կազմակերպութեան մէջ, ուր կինը իբրեւ մայր եւ տիրուէի իր արժանապատուութեան բարձրութեան վրայ է եւ էրկան սէրը կնոջ համար յարգանքէ կը բղխի, ուր կնոջ սէրը էրկան համար՝ պատկառանքով ու մեծարանքով խառն է: այդ միութիւնը անքակտելի պէտք է մնայ, յանուն բարձր բարոյականի եւ ընկերութեան զգացման:

Քրիստոնէութիւնը սկզբունքով ամուսնալուծում չընդունիր: Իր ըմբռնածը իտէալ ընտանիքն է: Բաց մարդուն խստասրտութիւնն ու տկարութիւնը երբեմն անհրաժեշտ կ'ընեն զայն: Ամուսնալուծումը եկեղեցական իրաւագիտութեամբ կանոնի կարգ անցած չէ, այլ միայն ամուսնական միութեան անյարմար պարագաներուն ներքի բացառութիւն մը եւ ծաւրայեղ զարման մըն է, զոր փափուկ նախազգուշութիւններով հարկ է շրջապատել:

Յուստինիանոսի Օրինագրքին համեմատ, որ հիմը կը կազմէ քաղաքակիրթ ժողովուրդներու քաղաքային իրաւագիտութեան, կինը կարելի է արձակել 1. եթէ ամուսնիններէն մէկը սպանութեան փորձ կ'ընէ միւսին վրայ, 2. սպառնացուած անհաւատարմութեան համար, 3. ամուսնական կենսակցութեան անընդունակութեան համար, 4. երբ ամուսնիններէն մէկը քրէական յանցանքով մը անզարձ պատժի կը դատապարտուի:

Իսկ 2այ. Եկեղեցին ամուսնալուծման անհրաժեշտութիւնը

(1) Մատթ. Ե. 32. ՄԹ. Ե. 9:

ընդունած է ամբօթեան եւ անկարողութեան, այսահարութեան եւ անբուժելի հիւանդութիւններու, երկարատեւ բացակայութեան կամ լքումի, պոռնկութեան (կուսութեան եղծումը պտակէն առաջ) եւ յայտնի անհաւատարմութեան պարագաներուն մէջ⁽²⁾։

Սակայն, ինչ երջանկութիւն, եթէ սիրոյ ծագիկներով պրծնուած ընտանիք մը անամպ եւ անխռով կը լեցնէ իր ճակատագիրը, ուր կը դարձնուի հօր մօր դիցազնական կորովը եւ կը ճառագայթէ մօր մը սիրտը, զոր փիլիսոփայ մը արարչագործութեան գլուխգործոցը կը նկատէ։ Ընտանիքը հիմն է ընկերութեան, սերմնացանը ամէն առաքինութեան, որ յետոյ կեանքը կ'ունձացնէ գեղեցիկ փթթումներով եւ անուշահամ պտուղներով։ Ամուսնութեան փթթորկայոյզ ծովին վրայ, որուն կողմնացոյցը, ըստ Հայնէի, զեռ գտնուած չէ, միայն ճշմարիտ սիրոյ ճառագայթարձակ շողը կրնայ անքայթ նաւանդաբար առաջնորդել։

Ընտանիքը կեանքին ազբերակն է, ուր կը պարզուի աստուածային խորհուրդը։

Հ Ա Ր Մ Ա Կ

ԿՈՆՓԻԻԿԻՈՍ

Կոնփիլիոս, իմաստաւոր մեծ Չիևացիև,
Երբ մեռաւ ու իսպառ չընեց հոսկե անդիև,
Խորհեղով թե 'Իրախսիև մեջ տեղ մ'ունեիր հարկաւ,
Գընաց շիտակ եւ անոր փակ դուռը զարկաւ։

— «Բացե՛ք, կ'ս' եւ . . . :»

Խոժոռ պահակ մ'իր դեմն երաւ.

— «Մ'ի ես դու, ինչ գործ ըրած ես կեանքիդ մեջ շաւ,
«Մեղաքարաւ մահկանացուի պարսփիդ գիտակ՝

«Ժամու, կղերի տըի՞ր ըստակ, ըրի՞ր կըտակ . . . :»

— «Ե՛ս, ո՛չ երբեք . . . :»

— «Դո՛նե, անխոնջ եւ անձանձիր

«Քրրիստոսի սուրբ հաւաստի քարոզեցի՞ր,

«Եւ անկրօն կրոնապաշտներ, բիրտ, անպարիշտ

«Պատճառեցի՛ն իեզ արտի խոց. հոգեկան վիշտ . . . :»

— «Այդ խօսեցեցի չեմ հասկըկար բընաւ ես բան . . . :»

— «Է՛հ, ինչ ըրի՞ր դու . . . :»

— «Ես, ըսաւ փիլիսոսփան,

(2) Կոմունակիր Հայ. Եկեղեցւոյ։—Մխրթան Գո՛՛ Գասասանագիրք։— Հայ-
րապետաց Կանդակները։

«Պաշտեցի Տերն, հնազանդեցայ անոր կամփին . . .»

— «Պարս'այ խօսեր . . .»

« . . . Սիրով մը խոր ու ջերմագին

«Իմ նրմաններս ես սիրեցի, եւ, անխափան

«Մարդոց ես ցոյց տուի, խեղճով, ուղիղ օւմբան . . . :»

— «Ուրի՛շ . . .»

-- «Ոչի՛նջ :»

— «Դրժո՛խք իջիր, ապուշ. յիմա՛ր . . .

«Տեղ չիկա՛յ հոս — սուրբերուն մէջ ինձի համար :»

1905

Ն.ՈՍ. Ա.Փ.Ա.Ս.Ա.Ն

ԹՐԹԱՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ 1904ԻՆ

(ՏԱՐԵԿԱՆ ԳՐԱՆԻՆ)

Վերջացող տարիին թրքահայ գրականութեան վրայ մեր առաջագրած յետա՛նայեաց ակնարկը նետնել առաջ հարկ կը համարինք մէկ-երկու բացատրութիւններ տալ թրքահայ գրականութեան սահմանին վրայ :

Անցեալ տարի երբ հրատարակեցինք մեր 1.0 ի գրական տե.

սութիւնը, պնդողնն եզան թէ անիկա չի համա.

թրքաւոյն պատասխաններ իր խորագրին, քանի որ Վենետիկի

ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ու Վիեննայի հանդէսները իրենց մշակած գրակա.

ՍԱՀՄԱՆՆԸ նու թիւն՝ երբ մայրիցատակ մնագած էին այնտեղ :

Ասոր իրրեւ պատասխան երբ մենք ըսինք թէ

թրքահայ գրականութիւն ըսելով պէտք է հասկնայ թրքահայերուն

ըրած գրականութիւնը իրենց ազրած միջավայրին մէջ, այն ա.

տեն մեր ընդդիմախօսը հայ գրականութեան արեւելեան եւ արեւ.

մրտեան հայերէնով մշակուած երկու մեծ ճիւղերը յիշելով՝ ջա.

նաց հաստատել թէ արեւմտեան եւ թրքահայ գրականութիւն հո.

մանիչ են իրարու, հետեւաբար՝ թրքահայ գրականութիւնը կ'ընդ.

գրկէ արեւմտեան աշխարհարարող մշակուած ախողջ հայ գրա.

կանութիւնը : Թրքահայ գրականութեան այս տեսակ յան սահման

մը տայր գրականութիւններու նկարագրին վրայ միջավայրին ազ.

դեցութիւնը ուրանալ պիտի նշանակէր : Լեզուի նոյնութիւնը չէ

անպատճառ որ գրականութիւն մը կը յատկանշէ, այլ սգին, ճրգ.

տու մը, ոճը : Կարծեմ ոչ ոք անդիտական գրականութիւնը՝ ամե.

րիկեանին կամ Փրանսականը՝ պելճիականին հետ կրնայ նոյնացնել

անոր համար որ առաջինները՝ անդրիերէնով, իսկ վերջինները՝ Ֆրանսերէնով կը մշակուին: Թրքահայ սահմանեօէն դուրս արեւմտեան աշխարհարարով մշակուած գրականութեան պարագան ալ պզտիկ համեմատութիւններու մէջ գրեթէ նոյնն է քիչ տարբերութեամբ, հետեւարար այդ գրականութիւնը ճիշտ միեւնոյն պատճառներով չի կրնար մաս համարուիլ թրքահայ գրականութեան, հոգ չէ թէ թրքահայ լեզուով մշակուած ըլլայ: Նոյն իսկ այդ գրականութեան մէջ մասով մը թրքահայերուն ալ բաժին ունենալը խնդիրը չի բոխեր, քանի որ հոն նոյնքան բաժին ունին Ռուսահայերը իրենց արեւելեան հայերէնով:

Ասկէ զատ՝ ենթադրելով որ թրքահայ գրականութեան աւելի ընդարձակ սահման մը տալով՝ մեր ընդդիմախօսին փափաքին պէտք է վենետիկն ու Վիեննան ալ մեր տեսութեան մէջ առնէինք, ապա սով ալ դարձեալ ամբողջական տեսութիւն մը բրած պիտի չըլլայինք. զի կարծեմ թէ Վենետիկէն ու Վիեննայէն դուրս ալ դեռ ունինք արեւմտեան աշխարհարարով մշակուած գրականութիւններ: Ուրեմն, եթէ մեր ընդդիմախօսին փափաքն ալ իրագործած ըլլայինք, դարձեալ մեր տեսութիւնը թերի պիտի մնար եւ պիտի չհամապատասխանէր թրքահայ գրականութեան ընծայել ուզուած ընդարձակ սահմանին:

Մէկզի թողիմ սակայն այս բոլոր տեսակէտները, փութանք ըսել թէ ինչպէս անցեալ տարի՝ Նոյնպէս եւ այս անգամ թրքահայ գրականութեան տարեկան տեսութիւնը ընելու ատեն մեր նպատակն է պատկեր սցենոյ անձուկ մտքով թրքահայ գրականութիւնը (*) որ կը մշակուի Օսմանեան կառավարութեան կրթասէր հովանիին տակ, եւ ոչ թէ արեւմտեան հայ գրականութիւնը որուն վրայ յիշակատար տեսութիւն մը բնելու ո՛չ միջոցները ունինք, ո՛չ ալ փափաքը: Այսպէս ոչ ոք կ'արգիւէր մեզ տարբեր լայնիմաստ խորագիր մը բնտրելէ, փոխանայ քրքանայ լորջորջումին, որուն սահմանը այլեւս որ եւ է խնդիր չի վերցնել, կարծենք, այս բոլոր բացատրութիւններէն վերջը:

* * *

Ամէն բանէ առաջ ինչ որ թրքահայ գրականութեան մէջ այս տարի աչքի կը զարնէ, գիրքերու համեմատական առատութիւնն է, անցեալ տարուան սովէն ետքը: Արդարեւ մենք անցած տարի

(*) Իսկ գրականութիւնը ընդարձակ մեծով տուած ենք, այնպէս որ մեր տեսութեան մէջ պիտի մտնեն ոչ միայն գրական, այլ նաեւ գիտական, բանասիրական, իմաստասիրական, եւն. նկարներ:

երեք գիրք միայն ցոյց տուած էինք, մինչդեռ այս տարի անոնց
թիւր 12էն աւելի է զորս մէկիկ մէկիկ պիտի
ԸՆԴՀԱՆՈՒՐ յիշատակենք իրենց տեղերը: Ասիկա միութեան
ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ րական արդիւնք մըն է քանակի տեսակէտով,
բայց գրականութեան մը արժէքը քանակին
նայելով չէ որ պարտի չափուիլ կամ գնահատուիլ, այլ աւելի՛ որա-
կին. եւ պէտք է խոստովանիլ թէ որակի տեսակէտով շատ նշա-
նակելի արժէք մը չի ներկայացներ զժրատար սր աղ քանակը:
Արդարեւ շատ յուսահատական է մեր գրականութեան համար սա
պարագան թէ ինքնուրոյն հանճախի զրոյժը կրող եւ ապրելու
սահմանուած կարեւոր գործեր արտադրած չունի: Գրականու-
թեան մէջ միայն մէկ ճիւղ մը կրնանք ցոյց տալ — բանասիրութիւնը —
որուն մէջ թրքահայ միտքը ունեցած է քանի մը նշանաւոր հե-
ղինակութիւններ: Անկէ դուրս՝ գրականութեան բոլոր ճիւղե-
րուն մէջ, բանաստեղծութիւն, վիպագրութիւն, եւն., թրքահայ
միտքը միջակ մնացած է եւ խիստ դատաստան մը պիտի չըլլար
եթէ բէլինք թէ թրքահայոց մտաւորական զարթունի վերջին կէս
դարու շրջանին մէջ գրեթէ չենք կրնար ցոյց տալ որ եւէ գրա-
գէտ կամ գիրք որ իր սեսին մէջ տիրական գերազանցութիւն մը
ունենայ եւ կարենայ բազմատիւ եւրոպական նշանաւոր հեղի-
նակի մը կամ իր գործին հետ: Կածեմ կարելի չէ յիշել թրքահայ
հեղինակի մը որ եւէ մէկ գիրքը որ եւրոպական մէկ կամ մէկ քա-
նի լեզուներու թարգմանուելու չափ իսկատիպ արժէք մը ունեցած
եւ սանկ միջազգային պղտիկ համբախի մը տիրացած ըլլայ: Երանի
թէ տարին մէկ գիրք միայն արտադրեր մեր գրականութիւնը եւ
այդ գիրքը ապրելու սահմանուած գործ մը ըլլար քան թէ տասը
գիրք՝ զուրկ որեւէ բացառիկ արժէքէ: Իրաւ է թէ ատեն ատեն
ունեցած ենք գրագէտի բաւական քնատիպ հանճարներ, բայց ա-
նոնք ալ կցկտուր արտադրութիւններէ զատ ունեցած չեն այն-
պիսի երկարաշունչ գործեր որոնք իրենց տաղանդին յաւերժական
կոթողները ըլլային եւ մեր գրականութեան ճշտարիտ հարստու-
թիւնը կազմէին: Մենք այստեղ չենք ուզիր քննել այն պատ-
ճառները որոնք արգելք կ'ըլլան մեր մէջ իսկատիպ տաղանդներու
փթթումին կամ մերթ ընդ մերթ փթթող իսկատիպ տաղանդնե-
րու բեղմնւորութեան: Մենք երեւոյթ մըն է որ մատնանիլ կ'ը-
նենք, երեւոյթ մը որ թրքահայ գրականութեան համար երբեք
պատուարեր չէ:

Ինչպէս անցեալ տարիներու մէջ՝ նոյնպէս եւ այս տարի ալ
մեր գրականութեան յաւազուն մասը կը գտնենք գիրքերէն աւելի՛
օրաթերթերու եւ շաբաթաթերթերու սիւսակներուն մէջ: Այո՛,

լրագիրներու մէջ ունեցանք գրական ամէն սեռերէ ալ այնպիսի գրուածքներ՝ որոնք ամէն կերպով կրնային համեմատութեան զըրուիլ օտար լաւագոյն գրուածքներու հետ։ Ասիկա անգամ մըն ալ կ'ապացուցանէ շատ անգամ զիտուած սա պարագան թէ մեր մէջ տաղանդ ունեցող գրագէտները ա'լ աւելի կը սիրեն լրագրական յօդուածներու մէջ սպանել իրենց ոյժը, եւ երկարագի աշխատութիւններու ընդունակութիւնը կամ կարողութիւնը յաւէտ կը պակաս իրենց։ Ասոր հետ մեկտեղ, 1904ի թրքահայ լրագրական գրականութիւնը անցած տարու անէն ո՛չ նուազ ընդմիտոր ըլլալով հանդիմա՛՛ որակի կողմէ, եթէ չենք սխալիր, անկէ վար կը մնայ։ Անցած տարի մեր թերթերը քիչ մը աւելի ճոխ էին գրական ամէն սեռերէ արժէքաւոր գրուածքներով եւ ուսումնասիրութիւններով, մինչդեռ այս տարի միջակութիւնները աւելի տիրող դարձած էին։ Ասոր ալ պատճառը այն է որ ձեռնհաս եւ ջոջ գրագէտներ հետզհետէ հրապարակէ կը քաշուին, — երբեք մը որ 1904ին ա'լ աւելի շեշտուեցաւ, — եւ ասպարէզը կը մնայ մեծ մասով նորերու եւ օր օրի բուսնող նորագոյններու որոնց մէջ այնպիսիներ կան որ շնորհքով հայերէն մը անգամ գրել չեն գիտեր։ Ստուգիւ շատ ծիծաղելի է կարգ մը նորագոյն գրողներու ընթացքը որոնք ոճի եւ նյութի գեղեցկութիւն կամ իսկատպութիւն վնասուելու տեղ՝ լեզուական անսովորութիւններով կ'ուզեն ուշադրութիւն գրաւել եւ իրենց անուն մը շինել։ Ասոնք հոլովման, բարդութեան կամ անանցման անսովոր եւ շատ անգամ սխալ ձեւեր կը գործածեն, լեզուին պարզիմաստ բառերը մէկդի կը ձգեն անոնց տեղ դնելու համար հնարածոյ այլանդակ ձեւեր կամ անծիշտ հոմանիշներ, եւ այս ամէնը՝ պարզապէս ուրիշներէն տարրեր երեւալու համար։ Մեր խմբագրապետներու մէկ քանիներն ալ տեսակ մը մեղապարտ ներողամտութեամբ կամ տգիտութեամբ աչք կը գոցեն այս տեսակ տարօրինակութիւններու, անուղղապէս նըպաստելով անոնց ծաւալման, ու մէջ մըն ալ կը նայիս որ կարգ մը անհեթեթ ձեւեր ընդհանրացեր են եւ կը գործածուին շատերու կողմէ առանց խղճածարութեան։ Շահնուրի Բարեկամը այս մասին շատ իրաւապի գիտողութիւններ ըրած էր Արեւ. Մամուլի Զարգ թուին մէջ (էջ 535)։ Իրաւ, մենք նորերու կամ նորագոյններու երեւման հակառակ չենք, մանաւանդ թէ անոնց մէջ կան միշտ որ յօսեր կը նետուչեն եւ վաղուան ճշմարիտ գրագէտները պիտի ըլլան, ինչպէս երկուսն նորերը եղած են այսօրուան գրագէտները, բայց լեզուական այս տեսակ ապերասան անկանոնութիւններ ներելի չեն եւ կը խաթարեն աշխարհաբար որ հապիւ թէ հաստատուն կերպարանք մը առնելու վրայ էր ժամանակ մը գրաբա-

րամոլ հոսանքն էր որ աշխարհ-սրարր ա՛նքան արեց եւ անոր
զարգացման բնական ընթացքը այնքան ետ թողուց. հիմա ալ
կ'երեւայ թէ այս նորամտութիւնն է որ բաւական պիտի տուժել
տայ մեր հէք լեզուին, եթէ լուրջ ջանքեր չըլլան կաւեցնելու
համար այս վերջին ո՛չ նուազ մը սարեր նորելուկ հոսանքը:

* * *

Այս տարի ալ գրեթէ նախորդին տարրերովը շարունակուե-
ցաւ Թրքահայ լրագրական գոսկանութիւնը: Իրրեւ օրաթերթ՝
Արեւելք, Բիզանդիոն, Մանգուլե, Սուրհանդակ, իրրեւ զուտ գո-
րական շարաթաթերթ՝ Արեւելեան Մանուշ,
ՕՐԱԹԵՐԹԵՐ Մասիս, իրրեւ կէս-գաւեչտական շարաթա-
Ե Ի Թերթ՝ Լոյս, իրրեւ կէս-գրական կէս-կրօնա-
ՊԱՐԲԵՐԱՎԱՆՆԵՐ կան շարաթաթերթ՝ Բիւրակն, իրրեւ Բողո-
քականներու զուտ կրօնային շարաթաթերթ
Աւեսարեւ, եւ իրրեւ շարաթական լրաթերթ՝ Փուլջ անընդհատ
շարունակեցին իրենց ընթացքը. իրաքանչիւր իրեն յատուկ ծր-
րագրով եւ ուղղութեամբ: Հանրագիտակ որ մանուկներու յատուկ
շարաթաթերթ մը ըլլալու յատկեալ թիւններ կը տաճէր եւ վեր-
ջերը շատ ինկած էր. տարիին մէջտեղերը դադարեցաւ: Ի պրոցա-
կաններու յատուկ նպատակաւ արմօր Թերթի մը պէտքը չա՛տ ըզ-
գալի է մեր մէջ եւ եթէ շնորհքով հրատարակութիւն մը վերսկը-
սի՝ չե՛մ կարծեր որ քաջ պետութիւն չգտնէ: Մ Շ ամասնճեանի
շարաթաթերթ Մաղիկն ալ նմանապէս դադարեցաւ. տարիին մէջ-
տեղերը, եւ անոր յաջորդեց կիսամետալ Մաղիկն. որուն խորագ-
րութեան հոգը ստանձնած է Արտէ Անտոնեան:

Օրաթերթերը առ տարին ալ իրենց կոչումէն աւելին ըրին բն-
թերցող հասարակութեան բնծայելով նիւթերու եւ գոսածքներու
գունագեղ պէսպետութիւն մը եւ հրատարակելով շատ անգամ այն-
պիսի գրական կտորներ եւ ուսումնասիրութիւններ՝ որոնք աւելի՛
գրական հանդէսներու էջերուն վաւերոյ էին. մինչդեռ բնզակա-
ռակը շարաթաթերթերը գրական պարունակութեան կողմէ այս
տարի ալ գրեթէ չկրցան ունենալ օրաթերթերէն տարբերող ու-
շագրաւ հանգամանք մը: Մեր լրագրութեան մէջ տարօրինակ ե-
րեւոյթ մըն է ասիկա որուն վրայ անցած տարի ալ ուշադրութիւն
դարձուցած էինք: Շարաթաթերթեր ունինք որոնք բոլոր իրենց
ոյժը տուած են թերթին մէջ պէսպետութիւն մը աւելի զննելու,
այնպէս որ 16 էջոց ծաւալի մը մէջ շատ անգամ 10-12 յօդուած-
ներ կը գտնեա, մինչդեռ յաւագոյն պիտի ըլլար որ 10ի տեղ 3-4
հատ երկնկէկ ու լուրջ յօդուածներ գնէին եւ ատոնք ըլլային բն-
թերցողներու մտքին վրայ տեսական նետք մը ձգելու կարող չիւ-

Քեզ գրուածքներս Արդարեւ, հնչպէս շատ տեղ գիտուած է, թրքաճայներս մինչեւ ցարդ գրեթէ ունեցած չեն ո՛չ մէկ պարբերական հրատարակութիւն որ ճշմարտապէս հանդէս մը բլլայ եւ իր մէջ անխփել թրքաճայ գրականութեան բնութեւագոյն ներկայացուցիչներուն յուրջ ու բազմակողմանի աշխատութիւնները Իրաւ է թէ երբեմն ձեռննա գրողներու կողմէ սկզբնաւորութիւններ եղած են որինակի համար 1895ի կիսամտեայ Ծաղիկը բաց զժրտատարս միշտ կիսկատար մնացած են Նոր կիսամտեայ Ծաղիկի ալ ճիշդ հաճկասի մը ձրագրով սկսած է եւ հրատարակուած թիւերուն խնամեայ պարունակութիւնը ցոյց կուտայ թէ կ'ուզուի յուրջ հրատարակութիւն մը դարձնել զանի նրանի թէ յաջողէր եւ յարատեւէր։ Թեր մէջ այս տեսակ հանդէսներու չչոյութեան պատճառը երկու կերպով կրնայ բացատրուիլ. նախ՝ այդպիսի հրատարակութիւններ հասկող եւ միտուող բնութեւագրներու զարգացած դասակարգ մը չունինք որ կարեն յ քաջալինել ու պահպանել զանոնք. երկրորդ՝ չունինք նաեւ այդ տեսակ հանդէսներ յեղծելու կարող ձեռննա եւ աշխատող գրողներ։ Ըստ իս՝ այս երկու պատճառներն ալ գեր ունին թրքաճայ լրագրութեան այս թիւութեան մէջ։ Զարմանալի է դիտել թէ Ռուսաճայող մէջ ճիշդ հակառակն է որ պատահած է Անոնց մէջ, եթէ չիմ սխալիր, որսթիւթները ամէն տեսակէտով շատ ետ մնացած են մեր օրսթիւթներէն, մինչչեւ ունեցած են շատ յուրջ հանդէսներ եւ պատերազան հրատարակութիւններ որոնք պատիւ կը բերեն Ռուսաճայողութեան։

Միսթարական է դիտել թէ թրքաճայ լրագրութիւնը ճեղք հեռի աւելի օգտակար սկիզբիս ձգտում էր ցոյց կուտայ։ Մինչեւ հիմայ մեր օրսթիւթներուն մէջ փրայուական խոյրներու արուած չափէն աւելի տեղը պէտք եղածէն աւելի կը տարածչէր թերտիրացու ժողովուրդ մը բլլալու բաց մենք Հաներս տիրացու ժողովուրդ մը բլլալու շտի ալ վաճ աական ժողովուրդ մըն էինք անտարի մ բզիկ էինք եւ այս ասորի ուրախ չի եւ որ մեր լրագրները մասնաւորապէս Սուրհանդակ եւ Մակնումէ կ'իթականը կերակրական, եւ այն հարցերու ճեղ սոխորականէն շատ աւելի լուզեցին եւ մշակեցին անտարական եւ տնտեսական նիւթեր, հրատարակելով անտարական բարքերու եւ խնդիրներու մասին գեղեցիկ եւ օգտակար թերլագրութիւններ եւ ուսումնասիրութիւններ, նախ իսկ տարագրելով բանավէճեր, զոր օրինակի համայնագիտութեան քի մասնագիտութեան վէճը որ անչուշտ զուրկ չէր գործնական օգտակարութիւնէ։ Այս կարգէն յիշատակելի է նաեւ Մակնումէի չորեքշաբթի օտերու անտարական բաժինը, խորագրու թեւա՛մը Սիտուն Զեօմէքճեանի։

(Մնացեալը Յաջորդով)

Յ Ո Վ Ն . Գ Ա Չ Ա Ն Ճ Ե Ա Ն

“Վ Է Պ Ը”

(Վ Ի Պ Ա Կ Զ Ա Պ Է Լ Ե Ս Ա Յ Ե Ա Ն Ի)

1904ի սկիզբները Տիկին Զ. կոայեան ինքնատիպ մտածումը ունեցաւ շարաթաթերթ Ծաղիկի մէջ (*) հրատարակելու վէպ մը, առանց յանձնելու իր անունը՝ իբր հեղինակ՝ ամբողջ գործին հրատարակութեան միջոցին — կնոջական քննաճշտք մը, ըսին յետոյ շատեր, երբ վէպը արտագաւ ու հոստոգր ստորագրութեան մը փոխուած տեսանո Այգպէս շէր սակաւն. Տիկին Եսայեան ո՛չ քիսահաճութեամբ, ոչ ալ անփաստաւորութիւն ունէր իր հրատարակած վէպին նկատմամբ, ալ պարզապէս կ'ուզէր լսել ամէն ինչ որ կը խօսուի իր գործին վրայ, անկեղծօրէն եւ առանց կնամեծարութեան յայտնուած:

Անտարակոյտ շատ բնական զգացում մըն է այս: Յաճախ լրտաւ ու տեսած եւք թէ, մեծախարթամ կամ տո՛հիկ անձեր, հետուէն հետու իրենց հասած շողօքորթութեան կամ քննադատութեան ծուխէն չգոհանալով մտած են ամբոխին մէջ, *incognito*, եւ այս կերպով կրցած են հասկնալ ինչ որ ժողովուրդը իսկապէս կը մտածէ իրենց մասին: Տիկին Զայլէ Եսայեան ան, որ իր վէպին հրատարակութեան միջոցին ամէնուն առջեւ կը ներկայանար իբր պարզ ընթերցող մը — եւ նոյն իսկ մերթ րնդ մերթ կը քննադատէր ի վէպին այս կամ այն մասը — յաճախ հաճօքը ունեցաւ լրտակու նպատաւոր կամ աննպատա կարծիքներ, որոնք կը յայտնուէին միատարէն, եւ որոնց գլխուս որ արժանիքը անկեղծութիւնն էր անչուչու:

— Մտտի Ավանտանի սճն է, գրանձ, կը գոչէր մէկը, սքանչելի կը գոչէ:

— Ճիշդ ու ճիշդ Լեւոն Սեղբոսեանի վէպն է, գրաւ կը գնեմ, կը յարէր սրկորդ մը:

Ոմանք ալ թարգմանութիւն կը կարծէին, ուրիշներ՝ արտատրպում . . . :

Սակայն եւ այնպէս, մէկու մը համար որ ուշադիր հետեւող մը եղած է Զայլէ Եսայեանի բրտմ գրականութեան, ոչինչ այնքան գիւրթն պէտք էր բլար, որքան «Վէպ»ի հեղինակին ծանօթացու մը, առաջին օրէն իսկ: Ճիշդ է որ այս վէպը նուազ բնանաւորաւ է ֆրանսերէն բոնորու եւ աստիճաններու խորթագր՝ ոչ յաճախութեւն, պարճեալ ճիշդ է որ «Ապաստան սրահ»էն ետք — կատարելապէս երայտական վէպ մը — պոլսական կեանքէ

(*) 1904, քիւ 3-12:

քաղուած գործ մը մտածել չի տար առաջինին հեղինակին վրայ, բայց միւս կողմէ պէտք չէ աննկատ թողուլ թէ «Վէպ»ին հերոսը Ֆրանսայէ նոր դարձած երիտասարդ մըն է, լրագրութեան եւ գրականութեան ծառայելու տենչանքով խանդավառուած, որ Ալիւտար կրնանի եւ Ս. Խոջ եկեղեցիին զանգակահարութիւնը կը լսէ միշտ, թէ՛ անիկա մասնագէտի հմտութեամբ կր խօսի բիւզանդական նկարներու եւ զեղարուեստական հարցերու վրայ, թէ՛ անիկա դժգոհող մըն է մեր արդի դրական միջավայրի տգիշու-թիւններէն, թէ՛ իր ծրագրած վէպը արկածախնդրական պատահարներու մամալրավայրը չի կրնար հանդիսանալ, թէ՛ վերջապէս, նոյն այն գրականութեան անձնուէր առաքելը որ մը նոսէն կը հարկագրուի վերադառնալ Ֆրանսա, իր երկրորդ հարեւիրը, հոն՝ ուր իր մտածումները ճիշտութեամբ եւ արժատ կապէղիտու Բոլոր ասոնք Տիկին Եսայեանը յիշեցնող պարագաներ են քիչ թէ շատ, մնաց որ, ճիշդ այն առողջ ու խիզախ սկզբունքները որոնք մեզի կր ներկայացուին «Վէպ»ի հերոսին բերնով, ուրիշ առիթներով ալ ջատագովուած են Տիկին Եսայեանի իսկական ստորագրութեան տակ :

Բայց անցնինք մեր նիւթին՝ վիպախօսութեան

* * *

Բնիկ Ալիւտարցի, երկու մտերիմ բնակիչներ են Հրանտ եւ Սարգիս : Միեւնոյն դպրոցը յաճախած էին երկար ատեն եւ հասկառակ իրենց նիւթական վիճակին զանազանութեան առջի օրէն բարեկամներ եղած էին եւ դպրոցի գրասեղաններու վրայէն զգացած էին ամէն բան . . . » Բայց տարիներ անցնելով, բախտը զիւրենք տարբեր ճախներու առաջնորդած է : Հրանտ Բարիկ երթալով սկսած է այնտեղ գրական ուսումնասիրութիւններ ընել, մինչ Սարգիս, Ալիւտարի մէջ քիչ մը ատեն ուսուցչութեամբ պարապելէ յետոյ մտած է տեղական հայ լրագրութեան մէջ եւ կարեւոր դիրք մը գրաւած :

Երկուր ատեն այս վիճակը շարունակելէ վերջ որ մը յանկարծ՝ Հրանտ կը վերագառնալ իր ծննդավայրը, շատ աւելի զարգացած, լաւատես, եւ ինքզինքը Պոլսոյ Հայ գրականութեան նուիրելու պատրաստակամ : Իր մտքին մէջ ունի վիպի մը ծրագիրը, այդ վէպը նոր դարազուտ մը պիտի բանալ տեղ սկան գրականութեան մէջ անիկա պիտի ծանրանալ հոգեբանական նրբութիւններու վրայ, իր բնութեցողները պիտի մղէ խորհրդածելու եւ, աւելի հոգեկան լուրջմտեցող գրաւուելու, ու այս կերպով պիտի ստիպէ զանոնք վեր բարձրանալ առօրեայ թեթեւութիւններէն, գոնիկ նորաՎէպներէն եւ պիտ առնող քանաստեղծութիւններէն :

Այս վիճակը Լանտի բոլոր բովանդակ մտասեւեռու մը եղած է Բարիզէն գալն ի վեր. իր նախնին ընկեր Սարգիսը նորէն գտած է զինքը եւ հիմայ ի տարու հետ կը վճարանին այսօրինակ գործի մը գտնելիք ընդունելու թեան վրայ: Սարգիս, որ շատ տարիներէ ի վեր ապրած բլլայով լրացրակամ ապարկչին մէջ, ճաշակած է անոր բոլոր գտնու թխմանը, հիմայ կ'աշխատի համազօյ իր ընկերը որ ինքզինքը չորս է պարագայ յայտնի վրայ վկայ չպիտի կարգուցուի. Հրանտ կը գոչէ ան, սքովնետե. մեր բրածը որամար նախաճէ. մեք կ'ուզուք գիշերի բան եր տայ մեր ընկերացիին. երբ անկեալ կը մերժէ այդ գիշերի թխմանը, եւ երբ կը յամայն ք մատուցանել զայն. այդպէսով ընծայած կ'ըլլանք բան մը որ նլրէք չպիտի գնահատուի եւ ահլորդ իրի մը պէս մէկ կողմ պիտի դրուի:

Բայց Հրանտ, միշտ լուստես, եւ նորեկի ախինով լիցուն, կը պատասխանէ. — Այ մենք պէտք է յամայնք գեղեցկագոյնը տայու. բոլոր անոնք որ զլատ կցու թխմանը ունին ընկերացիներուն մտաւոր խեղճութեանը պէտք է քաջութիւնը ունենան անոնց ստորին քնազոյները շինկարկելու . . .

Ամբողջ գործը վիճար սնու թխման մըն է այս նիւթին շուրջ, թեր ու ղէմ ի սասկցութիւն մը երկու գրական մարդերու միջեւ, որոնցմէ մէկը, Հրանտը, նորագարծի ի սնու լր լուստես, ամէն բան վատողացոյն կը տեսնէ, իսկ իր ընկեր Սարգիսը՝ կը ջլատէ, կը յուսահատեցնէ զինքը, անոցու ա հաշակելով բոլոր այն ջանքերը զորս թափելու յոմար է Հրանտ:

Իսկ թէ ինչ պիտի ըլլայ նիւթը այդ հրաշագործ վիճակն, այդ մասին քիչ մը բան միայն կը յայտնէ Տիկին Եսայեան. եւ արդէն, ծրագրուած վկայի մը գաղափարը պատուաւ մըն է լոկ, որուն միջոցով ուզուած է պատերազմել թէ ինչպէս կը քայքայուին ազնիւ ու անձնուէր հողի մը իր ղէմերը:

Հրանտի վիճակն հերոսութիւն պիտի ըլլար սիրտու զիս ու պարզ ազնիւ մը, քիչ մը պղծութիւն, որ բոլորովին անգիտակցարար պիտի խազար իր դրացի մէկ նրիտասարգէն սրտին հետ: Երիտասարդը՝ անկախօրէն այս սիրային արկածէն՝ արդէն հիւանդ է վտանգաւոր կերպով. ու այն գրագի սիրտու զիս ազնիւ թող պիտի տայ որ այդ դատապարտեալին վեջին օրերը ոսկեղծութիւն եւ անոր դողողուն հողին կոթնի գեղեցիկ գաղափարի մը՝ վերջապէս երիտասարդը պիտի մեռնի: Տոմին շարունակութիւնը կարգաւք Տիկին Եսայեանի գեղեցիկ տղերուն վրայն. —

Շուտով տպագրութիւն կրող՝ եւ հետեւ արար փոփոխամիտ, ազնիւք քանի մը օր մտածելէ ետք աննապարհ երիտասարդին

վրայ, սկսած էր ամոքուիլ. անոր համար զգացած աննիւթական սէրը չէր կրցած երկար տատն մտքստիլ իր օրէ յօ հասունցող երիտասարդութեան տենչանք՝ երուն զէմ. եւ անցին գերեզմանատան մէջ հողակուտը դեռ չէր կորսուած պարտապահ երկրէն խուժող բուսականութեան մէջ. երբ անիկա տողէն կ'ամուսնանար ուրիշի մը հետ . . . Տարի մը անցած էր արդէն, երբ բնական պարագա մը ուժգնակի կը դրոյէ իր ջգամին գրութիւնը. անիկա մայր պիտի ըլլայ եւ իր յղութեան շրջանին ունեցած հիւանդագին ըզձանքներուն մէջէն, անցին՝ գեւեղ Լանուցին մէջ քնացող երիտասարդին պատկերը կը բարձրանայ իր հոգւոյն մէջ. կամաց կամաց կ'անդրադատնայ թէ ամուսնը իրեն Լուսինայ չէր տուած միւսը, թէ անիկա միշտ արձարձած էր իր հրաւրը եւ թէ . . . բուն միւսը եղած էր իր ամուսնին . . . որովհետեւ կը մշտնապէս ֆիզիքական յափրացումներէն զինով՝ գերագոյն վայրկեանին միշտ անոր պողողուն սխուէրը ուրուագծուած էր իր առջեւ, անոր աչքերուն շողիւնը տեսած էր իր ամուսնոյն աչքերուն մէջ . . . Վերջապէս տղան կը ծնի, տխրիզ մտաւորով արարած մը, որ քանի կը մեծնար, հետզհետէ միւսին պատկերը կ'առնէր. Մորը շուրջը գրունուողները չէին կրնար գուշակել այն թաքուն ցաւը որ ճակատագրային ուժգնութեամբ մը կը ծանրանար, կը ջախջախէր զինքը։ Անիկա երկար ժամեր, քնացող տղեկին քով մտիկ կ'ընէր անոր ընդհատ շնչառութիւնը, մինչեւ որ՝ խելայեղ փոխչէր անկէ, ապա ջնները գոցած, կարծես հալածուած՝ միւսին, Տարիներ կ'անցնին եւ տղեկը կը մեծնայ դժուարութեամբ, տեղոյն մեյամաղձոտ, բերանը անվարձ՝ սեւէ մպիտի. յանկարծ որ մըն ու պզտիկ ցրտառութեամբ մը կը հիւանդանայ։ Ու ա՛յ մօրը համար կը սկսի Գողգոթան. պզտիկը արագութեամբ կ'անցնի այն phase-երէն, որոնց մէջ ժամանակաւ տառապած էր իր սիրած երիտասարդը։ Վերջապէս Ս. Պաշի զանգակները որ մը նորէն կը զողանջեն եւ զըժբախտ մայրը կը տեսնէ փողոցէն անցնելը ճերմակ զագաղին, քիչ մը աւելի պզտիկ այս անգամ . . . :

Ո՛վ չպիտի ուզէր այսքան ցնցող նիւթի մը վրայ Հրանտի գրած վեպէն քանի մը էջ տուելի կարգալ։

Ահա՛, քանի մը տողով, այն է այն վեպը զոր հազար վարանուումներէ, սրբագրութիւններէ եւ վիճարանութիւններէ վերջ Հրանտ կը գրէ ու կը հրատարակէ թերթի մը մէջ. Հրատարակութիւնը աննչան կ'անցնի, ոչ ոք կը խօսի անոր վրայ, եւ մինչեւ իսկ հրատարակող թերթին խմբագրապետը գոհունակութեան լայն ունջ մը կ'առնէ, երբ կը տեսնէ թէ Հրանտ աւարած է իր վե-

պր: Սարգիսի բոլոր յոռետես զուշակութիւնները կատարելապէս ճիշդ կ'երևն. ընթերցող հասարակութեան ստուար մաս մը արհամարհանքով կը վերաբերուի իր ամէնէն աւելի փայտայած գաղափարներուն եւ զգացումներուն հանդէպ: Մէկ քանիներ նոյն իսկ թունայիր ակնարկութիւններ կ'ընեն. խրախոսի, գնահատութեան ոչ մէկ խօսք, ոչ իսկ շեշտ մը կուգայ սիտիելի Հրանտի ալեկոծ հոգին: Իր կացութիւնը անտանելի կը գտնէ այլեւս. յուսահատած է, բարոյական ամէն կորով կորսնցուցած: Արդէն իր տան մէջէն ալ զժողովութեան աղաղակներ կը բարձրանան իր անգործական մարդու ծրագիրներուն զէմ: Այս միջավայրը կորսնցուցած է այլ եւս իր բոլոր հրապուրները. լրագրութեան, գրականութեան ծառայելու ամէն իզձ մեռած է իր մէջ. իր վիպար յարութիւն պիտի տար թմրած ու հիւանդ հոգիներուն, ոչ մէկ շարժում կրցած էր ստեղծել. պէտք էր ուրեմն հեռանալ, նորէն ապաստանիլ Ֆրանսական ոստանին գիրկը, ուր այնքան զիւրին կ'երեւային յաջողութեան պայմանները.— «Ես մերժուած մըն եմ, Սարգիս, բոլորովին մերժուած մը», կ'ըսէ ընկերոջը՝ դառնորէն, պէտք է հեռանալ, անհետանալ:

Եւ Հրանտ, շատ չանցած, իր խորտակած իղձերուն ծրարն ի ձեռին, կը մեկնի թերեւս անդարձ կերպով, իրեններէն չհասկցուած, ծաղրուած ու արհամարհուած, օտար հողի վրայ թափելու համար իր քրտինքը:

Մեկնումի պահը եւ յարակից պարագաներուն նկարագրութիւնը, հակառակ իրենց անսեթեւեթ արտայայտութեան, գերադրականապէս յուզիչ կրցած է ընել Տիկին Եսայեան... Թերեւս, Հրանտի մեկնումին մէջ նախազգալով իր ալ մօտաւոր հեռացումը Պոլսէն:

* * *

Տիկին Զապէլ Եսայեանի այս գործն ալ, հակառակ իր նկարագրեղ տոգերուն, լեցուն նախադասութիւններուն եւ ջատագոված առողջ մտածումներուն, զերծ չէ մնացած սակայն կարգ մը քննադատելի կետերէ, որոնք շուտով պիտի սրբագրուէին նոյն ինքն հեղինակին կողմէ, եթէ օրը օրին գրելու եւ հրատարակելու աննըպատ պայմանները չըլլային:

Մեր ընթերցողները վեր ի վերոյ դաղափար մը առած ըլլալով Հրանտի նկարագրի մասին, գիտեն թէ անիկա ո՞ր աստիճան լաւատես ու հաստատակամ երիտասարդ մըն էր երբ նոր դարձած էր Ֆրանսայէն. արգ, ատանկ խիզախ ու անձնուէր թիլի մը չենք հասկընար թէ ինչպէ՞ս շուտով երես կը դարձնէ հանրութենէն. նոյն իսկ ենթադրելով թէ անիկա զօրաւորագոյն պատճառներ ունենայ

այդօրինակ volte-face մը կատարելու, դժբախտաբար Տիկին Եսայեան պէտք եղածին չափ ծանրացած չէ իր հերոսին հոգեբանական վիճակին փոփոխութեան վրայ, որպէս զի ընթերցողը կարենայ համամիտ գտնուիլ անոր հեռացման եւ կարող ըլլայ արդարացի գտնել անոր քէնը: Եւ յետոյ, ճիշդ է արդեօք կարծել թէ Հրանտի ծրագրած վեպին պէս գործ մը ընդունելութիւն չի գտներ մեր հասարակութենէն. այն քանի մը տողերն իսկ, զորս մէջ բերինք արդէն իբր համառօտ վերլուծումը Հրանտի գործին, բաւական են ապահովցնելու զմեզ թէ անիկա ճիշդ ու ճիշդ մեր հասարակութեան ճաշակը փայփայող վէպ մը պիտի ըլլար. անիկա ամէնէն տոսմագիք ու հետաքրքրող վէպն է զոր կարելի է երեւակայել. ըսել թէ բոլոր ընթերցողները առ հասարակ «յօրանջած» էին Հրանտի վեպը կարդալով, չափազանցութիւն մըն է զոր անշուշտ հեղինակը կատարած է գիտակցաբար, իր ջլատուած հերոսին հեռացումը արդարացնելու եւ բացատրելու համար:

Միւս կողմէ, ասարբեր խնդիր մըն է թէ Տիկին Եսայեան ինչ պէտք ունէր այդ զարգացած, անձնուէր ու գործունեայ թիփը օտար երկիր զրկելու անպատճառ. չէ՞ որ մեր հողը, մեր միջավայրը, մեր մտաւորականութիւնը շատ պէտք ունի անոր պէս առաջնորդներու. ինչո՞ւ համար Հրանտ այնքան դիւրաւ լքեց իր անյողդողդ գաղափարութիւնները, եւ ինք որ Սարգիսի երեօին «պէ՛տք է յամառինք գեղեցկագոյնը տալու» կը պոռար, ինչո՞ւ չկրցաւ տուկալ առաջին անյաջողութեան մը, ու գնաց անհետացաւ լայնափոր քաղաքի մը ստուերին մէջ, թերեւս օտարանալու, այլացեղ տարրերու համար սպառելու իր կեանքը: Ընդունինք որ Հրանտ դասալիք մըն է պարզապէս եւ օրինակելի թիփ մը չէ բնաւ, զի եթէ ամէն իճեհայիսդ մարդ երթար անոր գծած ճամբէն, բուն հողը պիտի զրկուէր իր աշխատող ոյժերէն, գոեհիկ ու գձուձ տարրերը անկաշկանդ պիտի պարարտանային: Այս պատճառով մենք Հրանտի քէնը եւ անդարձ մեկնումը վսեմ՝ այլ անիմաստ geste մը կը նկատենք, անջիղ ու հիւանդ մտքի գործ ու երբեք՝ պատուաբեր: Մենք աւելի կը հիանանք Սարգիսի վրայ, որ թէպէտ Հրանտի բաղդատմամբ աննշան վիճակ մը ունի, որ նոյն իսկ տկար ու յուսաբեկ գործիչ մըն է, բայց տակաւին կը յամառի (բո՛ւն յամառողը ինքն է ահա) սպրիլ իր անփարթամ ապարէզին մէջ, կը շարունակէ մաքառիլ գրական ու լրագրական աղտոտութիւններու դէմ, այն աստիճան որ վերջապէս օր մը, դերերը փոխուելով, այս անգամ ինք կը սկսի լաւատես դառնալ ու քաջալերել իր մեծախօս ընկերը:

Կ'եզրակացնենք ուրեմն թէ Տիկին Զապէլ Եսայեանի այս երկ-

րորդ գործը իբր roman à thèse շատ միակողմանի է: Յոռետես շունչ մը կայ հոն, իրերը եւ անձերը խստութեամբ դատելու եւ զանակ մը, որ անտարակոյս դժգոհ պիտի թողուր քիչ մը ամէն միջավայրի գործիչներն ալ: Ու դժուար ալ չէ բացատրել տաղանդաւոր գրագիտուհիին հոգեկան այս գէշ տրամադրութիւնը: Տիկին Նսայեան՝ գերազանցօրէն տպաւորական միտք մը ըլլալով՝ ազդուած կը թուի բոլոր այն անճան հարուածներէն, որոնք հրապարակաւ ուղղուեցան իրեն՝ ճիշդ այն միջոցներուն ուր իր վէպը կը հրատարակէր: Եթէ նուազ զիւրազգած ըլլար իր հոգին եւ, իր մտածումները՝ նուազ տպաւորական, կամ եթէ չարախօսներու մոլեռանդ խմբակ մը ուրիշ մը քարկոծելու պահուն ուղղակի իրեն սիրտը վիրաւորած չըլլար, վստահ կրնայինք ըլլալ որ Հրանտի դերը յարատեւօրէն մաքառիլ պիտի ըլլար այս միջավայրին մէջ իսկ, կամ գոնէ շատ աւելի զօրաւոր պատճառներէ դրդուած պիտի ըլլար անոր հեռացումը: Եւ այն ատեն այդ հիանալի դարձած քիչիկն ստեղծագործումը, միանալով վէպին յարակից մասերուն գեղեցկութեան, հիւթեղ նկարագրականներուն եւ անարուեստ այլ յուզիչ տեսարաններուն, կատարելապէս յաջող գործ մը պիտի դարձընէր Ջապէլ Նսայեանի «Վէպ»ը:

ԼԵՒՈՆ ՔԻՐԻՇՃԵԱՆ

ԱՆԱԳԵԱԶԻ ՄԱՆԻՆԵՐ

Ա՛յս, աղջի՛կ, արտի միջին,
 Զա՛ն աղջի՛կ, վարդի միջին,
 Եօր արտի քեզ սիրե՛ր եմ—
 Արտիս սեւ դարդի միջին:

Ա.

Էս գիշեր.—անկհով գիշեր—
 Կարօս այժիս քուն չի՛ գայ,
 Էս դարդեր, մրմուն-դարդեր,
 Իմ սեւ արտիս վագ չե՛ն գայ . . .
 Ծա՛ս եմ շացեր, իմ այգերե՛ն
 Բունը վաղուց ք փախեր,
 Ծա՛ս եմ շացեր, ես՛ր, քու ձեռքե՛ն,
 Սիրսս մեծ ծով ք դառեր:
 Անուշ աղբէ՛ր, քո՛ւն չունիս,
 Դարդու աղբէ՛ր, տո՛ւն չունիս,

Արար-աշխարհ ման կուգաւ—
Գոգալ արունն քո՛ւն չունիս:

Բ.

Աղօքանէն արեւ ցոյց,
Կայուն սարէն հովն եկաւ,
Խեղճ բարուշի երգը զնկաց,
Շաղաղ-վարդի հոսն ընկաւ:

Ին ճստեր ես աղբրա-ակիւն,
Շաղը ծամերդ կ'ըրջե.

Աչ-բշերիդ, շալ-շրթերիդ

Շաղվը ջուրը կ'պայտ:

Շուխիկ-աղջիկ, չեմ դիմանայ,

Սիրս կ'առնի ու կու սայ,

Նուռ-պայ կ'ուզեմ, նուշ-պայ կ'ուզեմ,

Աշխարհ ձեռնիս ձեռն կու սայ:

Գ.

Փրփուր կտրած առուն կու գայ,

Բար-բարափիւն ձեռն սալով,

Զարու սարէն ձորը կու գայ,

Ծիլ-ծաղկունանց շողփ սալով.

Յես զնացե՛ք, քար ու քոյճեր,

Վա՛րդեր, ճանկայ ցուց սե՛ք,—

Նշխուն-Զարոն ինձ մօտ գայ.

Լեռ-բարափնե՛ր, մեկդի քաշե՛ք,

Առն՛ւ, փեշերդ քօ՛փ, արա

Թողե՛ք Զարու գիրկս գայ:

Դ.

Էս սարերի սիրուն շաշէն,

Եղնի՛կ, աւա՛, ո՛ւր ե, չկա՛յ.

Խաբրիկ կ'ուզեմ քարէն, քոյէն,

Ո՛ւր տեղ զնաց, ո՛ւր ե, չկայ.

Լուսնի ցոյճով գիշերն իջաւ,

Թո՛ղ սուր, եւ՛ր ջան, արօրը՛

Դար ու դարափ խոր քուն մտաւ,

Հօտը իջաւ մութ ձորը.

Հովը քարակ կ'ընկզնկայ,

Էրած սիրտը հովին տուր,

Արի գիրկս, քննից կու գայ—
Մրշից-դարդից դարդս տն'ը:

Ե.

Քու աչերդ զուգայ աղբուր,
Ուրսից սերը կ'բղիսե,
Քանց զով երկինք, ջինջ ու մաքուր,
Ա'իս, սիրսս սիրովդ պարպակե:
Քար ու քարափ քրտներ եկ,
Ջրեր կղզա՛ն, վա՛րդ-վառման,
Հովերն եկան, հաւքեր կ'երգեն,
Սիրսս-գարն՛ն, սկրս-երմա՛ն:
Սարեկ կու գայ անուշ քաւի,
Սեզ ու սրտս իրար կանի,
Թո՛ղ հուսերդ քանդես, Չարս,
Մեջից վրայ քիչ-քիչ անի:

Զ.

Արեւի պէս, զեօզայ՝ Չարս՝.
Շափայ սալով դուրս ելար,
Էն մութ անրին — ին խո՛ր սրտին —
Շողեր սալով դուրս ելար:
Աչ-վարդերը կրծքից ցուսան,
Տողերն իջան ոտքերից,
Զով հովերը ծաւերդ սարսն . . .
Մեռնիս ծո՛վ-ծո՛վ աչերից . . .
Արի գիրկս, մարա՛յ աղջիկ,
Աչան-աշխարհ քո՛ղ, արի՛,
Նազ մի՛ քրս, նսե՛ մոտիկ —
Անսեր սրտից վազն արի . . .

Է.

Էրագիս մեջ երկինք սեայ,
Աղոթարան ցոլալիս —
Ուրտրդի հետ եարիս սեայ
Արս ու սրտս՝ ման գալիս:
Եարս անքին ծաղկունք ունեք,
Վարդը ուրտրդին սեց.
— Եարսը չըլնի՛, անուշ հովեր,
Եարս սիրու խօսք սեց:

Որսորդը հեկայի ունեւ,
 Եարիս վզեկ կախ արաւ.
 — Եարաք չընի՞, զովիկ հովե՛ր,
 Մարայ եարիս որս արաւ . . .

Ը.

Ո՛վ կեանք ունի, դարդ է՛լ ունի,
 Դարդիկն դարման եւր է՛լ ունի.
 Մեկնակ ես եւ քամքադդ ծնեւ —
 Սիրս դարդոս ու ճար չունի.
 Ո՛վ սեւ ունի, եւր է՛լ ունի,
 Նագան արտու՛մ տեղ է՛լ ունի.
 Միկնակ ես եւ սեւ օր ծնեւ,
 Սեւս կուրայ ու բուն չունի . . .
 Ծեղը առաւ դար ու դուրան,
 Անուշ մեծիկ, դուռը բա՛ց,
 Բու որդիկ եւ, խոցած կու գաւ,
 Անո՛ւշ մեծիկ, — գիրկդ բա՛ց . . .

ԱԻՆՏԻՍ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Շ Ա Ք Ա Ր Ի Տ Ո Ւ Փ Ը

Կաղանդի առաւօտն է: Ժամը բաւական յառաջացած է բայց Տէր եւ Տիկին Մարտիկեան դեռ նոր արթնցած են: Նախորդ գիշերը ուշ պառկած ըլլալով քնատ աչքեր ունին. սեղանին առաջը նստած կը նախաճաշեն՝ երբեմն երբեմն յուսահատական նայուածք մը նետելով սեղանին միւս ծայրին վրայ որ ծածկուած է նուէրներով, քառերով: Նոյն միջոցին սպասուհին ներս կը մտնէ շաքարի տուփ մը ձեռքը եւ զայն յանձնելէ ետքը, անշուղհ դուրս կ'ելլէ:

Տիկին ՄԱՐՏ.—(Սրտնեղ) Չըսի՞ . . . Չարմայրեանենք զըրկեր են. ո՛ւր ասոնց ալ բան մը զրկելու է:

ՄԱՐՏԻԿԵԱՆ.—Ի՛նչ ընենք, հանրմա . . . բան մըն ալ անոնց կը զրկենք:

Տիկին Ը.—(Փրփրած, բերանը լեցուն) Սա քու անտարբերութիւնդ չկա՞յ, անտանելի է. ալ ինչո՞վ կ'ուզես որ բան մը զրկենք. դրամ չմնաց, բան չմնաց:

ՄԱՐՏԻԿԵԱՆ.—Հանդարտէ՛, հոգիս, հանդարտէ՛:

ՏԻԿԻՆԸ.— Ի՞նչպէս կ'ուզես որ հանդարտիմ. աս ըլլալիք բան է. կարծես թէ ամէնքն ալ խօսք մէկ ըրեր են ինծի գէշ կատակ մը ընելու :

ՄԱՐՏԻԿԵԱՆ.— Յանցանքը ի՞նչ է. ես չգացի իրենց չըսի որ նուէր զրկեն ես . . .

ՏԻԿԻՆԸ.— Քեզի ո՞վ կ'ըսէ կոր որ յանցանքը քուկդ է :

Քիչ մը ատեն կը վիճարանին նոյն շեշտով. դրանը զանգա- կը կը հնչէ. այր ու կին կը տժգունին. քիչ մը յետոյ սպասուհին ներս կը մտնէ ձեռքը ծրար մը եւ տիկնոջը յանձնելէ ետք կը մեկնի :

ՏԻԿԻՆԸ.— Ա՛լ պիտի խենթենամ, իրաւ որ. մէկը մտածած ատենս երկուք եղաւ :

ՄԱՐՏԻԿԵԱՆ.— (Որ մեծածայն կը սկսի խնդալ) Տարօրինակ գաղափար մը միտքս եկաւ սիրելիս . . .

ՏԻԿԻՆԸ.— Ի՞նչ է որ :

ՄԱՐՏԻԿԵԱՆ.— Միւսներուն նուէրները պատրաստած ես :

ՏԻԿԻՆԸ.— Հարկա՛ւ. ալ այս երկուքին բան մը չեմ կրնար ընել եւ չգիտեմ թէ ի՞նչ բանով զուարթութիւն կը պատճառէ քե- ղի ասիկա :

ՄԱՐՏԻԿԵԱՆ.— Մտիկ ըրէ՛. ի՞նչ է ծրարին մէջինը :

ՏԻԿԻՆԸ.— Անուշահոտութեանց տուփ մը, Սարգիսեաններէն :

ՄԱՐՏԻԿԵԱՆ.— Հա՛ . . . անուշահոտութիւնը Զարմայրեան- ներուն զրկէ, շաքարին տուփը Սարգիսեաններուն :

ՏԻԿԻՆԸ.— Ատ գէշ գաղափար չէ :

Քիչ մը ետքը այր ու կին կը դասաւորեն նուէրները եւ քառդերուն կը պատասխանեն. Շաքարին տուփը ճամբայ կ'ելլէ դէպ ի Սարգիսեաններուն տունը :

* * *

Սարգիսեաններուն տունը մեծ իրարանցում կայ : Սարգիս- եան՝ մեծ վաճառատան մը պետը, իր բազմաթիւ պաշտօնեա- ներուն այցելութիւնը կ'ընդունի : Տիկին Սարգիսեան երեկոյթի շրջազգեստը կը փորձէ եւ օրիորդները իրենց եղբայրներուն հետ ուրիշ հիւրեր կ'ընդունին, եւ փոխ ի փոխ կը զբաղին նուէրնե- րով :

ՆՈՒԱՐԴ.— Արշակունհի, քառդերը դրուածները զրկեցի՞ր :

ԱՐՇԱԿՈՒՀԻ.— Այո՛, բայց զեռ ցանկը երկայն է :

ՆՈՒԱՐԴ.— Նոր բան զրկող չեղա՞ւ :

ԱՐՇԱԿՈՒՀԻ.— Առտուան զրկուածներուն փոխարէն :

ՆՈՒԱՐԴ.— Մարտիկեաններէն լուր չելաւ, հէ՞ :

ԱՐՇԱԿՈՒՀԻ.— Ինչպէս չէ՞. տուփ մը շաքար զրկեր էին :

ՆՈՒԱՐԳ.— Ես չտեսայ:

Վայրկեան մը կը փնտռեն. տուփը չկայ. բայց քառորդ կը գտնեն սեղանին տակէն:

ԱՐՇԱԿՈՒՀԻ.— Չըլլայ թէ սխալմամբ մեր զրկելիքներուն մէջ երթայ:

Նուարգ եւ Արշակունի զուարթօրէն դուրս կ'ելլեն սենեակէն, բայց շուտով կը տեղեկանան թէ սպասաւորը մեկնած է արդէն նուէրներով: Շաքարի տուփը ճամբայ ելած է եւ քառորդէ մը ուրիշ նուէրներու հետ թափառելէ ետքը կը հասնի Գառնիկ աղայենց տունը:

* * *

Գառնիկ աղա աղքատիկ մարդ մըն է, բազմաթիւ տղաքներու տէր եւ Սարգիսեաններուն հետաւոր աղգական: Կառանդը գէշ ժամանակ հասած էր այս տարի: Մանկաշին քով կզկտած՝ այր ու կին կը մտմտան: Տղաք տխրօրէն կը հետեւին իրենց ծնողքին խօսակցութեան: Կաղանդը իրենց ոչ պտուղ բերած է ոչ շաքար: Մինակ Տիկին Վերժին՝ ուրիշ աղգականուհի մը՝ Գառնիկ աղային կնոջը քանի մը կանգուն կերպաս զրկած է:

ՄԱՐԻԱՄ ՀԱՆԸՄ.— Ամէնէն աւելի սա Տիկին Վերժինին խնդիրը. անոր բան մը զրկելու է, չըլլալիք բան է:

ԳԱՌՆԻԿ ԱՂԱ.— Իրաւ ես կնիկ, իրաւ ես: (Կամաց մը զըրպանէն կը հանէ քսակը եւ լոթի կը հաշուէ) 20 զրուշ կայ ինչ կրնանք առնել:

ՄԱՐԻԱՄ ՀԱՆԸՄ.— Ծնորհքով բան մը . . .

ԳԱՌՆԻԿ ԱՂԱ.— Հըմ . . . 20 զրուշով շնորհքով բան մը . . .

Դուռը կը գարնուի. Մարիամ հանրմ քովնտի պատուհանէ մը կը նայի:

ՄԱՐԻԱՄ ՀԱՆԸՄ.— Սարգիսեաններուն սպասաւորն է, կարծեմ բան մը բերեր է:

Տղաքը ամէնքը մէկ կը վաղեն սանդուխներէն վար: Քիչ ետքը սենեակ կը բերեն շաքարի տուփը որ անմիջապէս կը բացուի. ամէնքն ալ համը կը նային . . . Նոյն միջոցին այր ու կին ցած ձայնով կը խորհրդակցին:

ԳԱՌՆԻԿ ԱՂԱ.— Հիչ կ'ըլլայ անանկ բան, ճանրմ:

ՄԱՐԻԱՄ ՀԱՆԸՄ.— Ինչո՞ւ պիտի չըլլայ. վրան մարքա չկայ որ Տիկին Վերժին հասկնայ թէ Սարգիսեաններուն տունէն է ես:

Այդ միջոցին շաքարին տուփը մէկ տղէն միւս տղուն ձեռքը կ'անցնի:

ԳԱՌՆԻԿ ԱՂԱ.— Է՛ տղաքները . . .

ՄԱՐԻԱՄ ՀԱՆԸՄ.— (Վարկեան մը վարանելէ ետքը) Այնչափ ուրիշ բաներէ զրկուած են որ . . .

Հապճեպով շաքարի տուփը կ'առնուի, Գառնիկ աղա կը ցնցէ զայն որպէս զի պարպուածներուն տեղը գոցուի. յետոյ խնամքով կը գոցէ եւ ճամբայ կ'ելլէ շաքարի տուփին հետ:

* * *

Տիկին Վերժին երիտասարդ այրի մըն է, բաւական բարեկեցիկ, Գառնիկ աղան կ'ընդունի եւ լալու չափ կը յուզուի տեսնելով գեղեցիկ շաքարի տուփը որուն համար կը մտածէ թէ ի՞նչ զրկանքներու շնորհիւ առնուած ըլլալու է:

Տիկին Վերժին.— Իրաւ որ Գառնիկ աղա զիս պզտիկ ձգեցիք. ի՞նչ հարկ կայ այսպիսի բաներու: Մենք օտար չենք իրարու համար:

Հետզհետէ ապշած՝ շաքարի տուփին գեղեցկութենէն եւ պարունակած աղնիւ տեսակէ *bonbon*ներէն, Գառնիկ աղային կը դառնայ յուզմունքով:

ԳԱՌՆԻԿ ԱՂԱ.— Գիտէք որ այսպիսի օրերու մէջ ինչչափ հաճոյք կը պատճառէ մանաւանդ տալը. բնա՛ւ շնորհակալ մի՛ ըլլաք:

Տիկին Վերժին.— Միշտ նոյնը մնացած էք Գառնիկ աղա. ես որ տղայութենէս ճանչցած եմ ձեզ, եւ գիտեմ ձեր լաւ օրերը:

Գառնիկ աղա կը խանդավառուի: Եթէ սկիզբէն քիչ մը ամօթահար եղած էր, Տիկին Վերժինի շնորհակալութիւններէն հիմակ այլ եւս իր հին լաւ օրերու վերջուշուժը մօռցնել կուտայ ամէն բան:

ԳԱՌՆԻԿ ԱՂԱ.— Է՛հ . . . ի՞նչ ատեններ էին:

Դուռը կը զարնուի. Գառնիկ աղա ոտքի կ'ելլէ եւ մեկնելու կը պատրաստուի:

Տիկին Վերժին.— Շատ շատ բարեւներ տիկինիդ եւ ըսէք որ չափազանց շնորհակալ եմ, իրաւ որ . . .

* * *

Գառնիկ աղա չմեկնած երկայնահասակ օրիորդ մը կը մտնէ սենեակ:

Տիկին Վերժին.— Ա՛հ, օրիորդ Զարուհի, ի՞նչ անակնկալ, այնքան զբաղած կը կարծէի ձեզի:

ԶԱՐՈՒՀԻ.— Բայց չէ՞ք գիտեր որ իմ զբաղումներուս մէջ ամէնէն ստիպողականը գալ ձեզ համարուելն է:

Շատ մը համբոյրներ խօսքերնին կ'ընդհատեն: Յետոյ կը նստին եւ կը խօսակցին: Այդ միջոցին Տիկին Վերժին կը մտածէ. «Անպատճառ բան մը տալու է այս աղջկան. ի՞նչ ձանձրոյթ, ի՞նչ կրնամ ձարել ես այս ժամուն»: Մինչ օրիորդ Զա-

րուհի կը մտածէ իր կարգին. «Տեսնենք ի՞նչ պիտի տայ, ես
անցեալ տարի այնքան գեղեցիկ ձեռագործի արկղիկ մը տուի.
ինծի պարտական է»: Այլ սակայն իրենց շրթունքը կը գտնեն
ուրիշ շատախօսելիք նիւթեր:

ՁԱՐՈՒՀԻ.— Սարգիսեաններուն գացի. ի՞նչ անտանելի ան-
կարգութիւն մը կայ տուներնին. ոչ եկածը գիտեն ոչ գացածը:

ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ.— Անոնց տունը միշտ այնպէս է:

ՁԱՐՈՒՀԻ.— Այս գիշեր ն . . . ենց երեկոյթին պիտի երթան,
ես ալ հրաւիրուած եմ, բայց . . .

ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ.— Ի՞նչ բայց . . . Արշակը հոն պիտի ըլլայ:

ՁԱՐՈՒՀԻ.— Ա՛հ, ապուշը, գիտե՞ս ինչչափ կը ձանձրացնէ
կո՞ր գիտ . . .

ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ.— Ի՞նչ կ'ըսես. քեզ բոլորովին տարբեր տրա-
մադրութեան մը մէջ կը կարծէի:

ՁԱՐՈՒՀԻ.— Կարծեմ քիչ մը ամէնքդ ալ սխալած էք այդ
մասին: Արշակը միշտ ձանձրացուցած է զիս. եթէ թույլ տուած եմ
որ *cour* ընէ, գիտե՞ս՝ անոր համար է որ աղջիկ մը միշտ ծիծաղե-
լի է *monde*ի մէջ, երբ շուրջը պտտող մը չունի:

ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ.— Ըսել է պարզապէս . . . *faute de mieux* . . .

Օրիորդ Ջարուհի սրամտօրէն կը ժպտի եւ ոտքի կ'ելլէ:
Մտքին մէջ միշտ կը կրկնէ. «Տեսնենք ի՞նչ պիտի տայ»: Տիկին
Վերժին տաղանապներէ կ'անցնի մինչեւ որ լուսաւոր գաղափար
մը կ'ունենայ: «Գառնիկ աղային շաքարի տուփը . . . ուրիշ
ի՞նչ կրնամ ընել . . . խեղճ մարդը մտքէն կ'անցընէ՞ . . . »:
Խղճահարութիւնը կարճ կը տեւէ: Տիկին Վերժին կուտայ շա-
քարի տուփը:

ՏԻԿԻՆ ՎԵՐԺԻՆ.— Սիրելի՛ս քեզի համար պատրաստեցի ա-
սիկա, կ'ուզէի անձամբ դալ բայց սիրունութիւնը ունեցաք զիս
կանխելու:

ՁԱՐՈՒՀԻ.— Ինչպէ՞ս Տիկին, միշտ գեղեցիկ անակնկալներ
ունիք ձեր բարեկամուհիներուն համար: (Մտքէն) Անշուշտ աւելի
աղէկ բան մը կրնայիր տալ. մեղք անցեալ տարուան արկղիկիս եւ
այսօրուան կորսնցուցած ժամանակիս:

Համբոյրներով կը բաժնուին իրարմէ:

* * *

Օրիորդ Ջարուհի կատղած կը հասնի տուն: Արշակին սպա-
սաւորը կը տեսնէ բակին մէջ, բայց հետք չի խօսիր իսկ: Երբ
սենեակ կը մտնէ՝ մայրը կ'աճապարէ ըսելու:

ՄԱՅՐԸ.— Ջարուհի՛ Արշակը քեզի գեղեցիկ նուէր մը զրկե-
ր է. մատանի մը:

ԶԱՐՈՒՀԻ.— Ի՞նչ ընեմ . . . գիտեմ ինչու համար է, որպէս զի ես ալ իրեն բան մը զրկեմ, բայց կրնայ սպասել մինչեւ եկող տարի:

ՄԱՅՐԸ.— Գիտես Զարուհի, չըլլար, տղան քեզի բան մը ըրած չունի. ուէ բան մը զրկելու է, սիրտը կը կոտորի . . .

ԶԱՐՈՒՀԻ.— Է՛հ, ի՞նչ ընեմ . . . կեցիր, սա շաքարի տուփը կը զրկեմ . . .

ՄԱՅՐԸ.— Ի՞նչ տուփ:

ԶԱՐՈՒՀԻ.— Տիկին վերժինին նուէրը. մէյ մըն ալ թո՛ղ սպասէ՛. ինձի ի՞նչ գիտցաւ որ այս շնչին բանը տուաւ. մատանին ո՞ւր է:

Մինչ Օրիորդ Զարուհի քննելու զբաղած է գեղեցիկ մատանին, շաքարին տուփը ճամբայ կ'ելլէ դէպ ի Արշակին տունը:

* * *

Արշակ շաքարին տուփը ստանալուն պէս սա երկտողը կը գրէ.—

«Սիրելիս, որչա՛փ երախտապարտ ըլլամ ձեր գեղեցիկ գիտաւորութեան համար: Ձեր զրկած շաքարի տուփը սնարիս մօտ պիտի մնայ միշտ, որովհետեւ ինձի կը թուի թէ անոր բովանդակած իւրաքանչիւր հատիկները ձեր մէկ քաղցրութիւնը կը ներկայացնեն, եւ գիտեմ թէ անոնք թիւ չունին: Գիտէք որ նոյն իսկ պիտի զգուշանամ անոնցմէ հատ մը ճաշակելէ, վախնալով որ ձեր ինձի ըրած նուէրէն՝ զոր շնորհ մը կը նկատեմ, բան մը կը պակսի. իրաւամբ այս անգամ զիս շատ շփացուցիք. անհուն շնորհակալութեամբ՝

Ձերդ ԱՐՇԱԿ

* * *

Բայց շաքարի տուփը իր վերջին կայանին հասած չէր: Արշակին քոյրը, Սրիորդ Սուրբիկ, վերջին ծայր շուարած էջ, որովհետեւ առաւօտէն ի վեր Զարմայրեան էֆէնտի գեղեցիկ հատոր մը զրկած էր իր եղբօրը, պէտք էր փոխարէն բան մը զրկել: Զարմայրեանները այսպէս էին, բան գործ կ'ընէին ամէնուն նուէրներ կը զրկէին եւ յետոյ կը բամբասէին չպատասխանողները: Օրը իրիկուն պիտի ըլլար, պէտք էր աճապարել: Սուրբիկ սրտնեղութեամբ սպասաւորը կանչեց:

ՍՈՒՐԲԻԿ.— Դեռ Արշակը չեկա՞ւ:

ՄՊԱՍԱՒՈՐԸ.— Վերն է կարծեմ:

Սուրբիկ շտապեց եղբօրը սննեակը, բայց անիկա մեկնած էր Զարուհիին նամակը ձգելու: Քանի մը վայրկեան դեգերելէ ետքը շաքարին տուփը աչքին զարկաւ «Ի՞նչ գեղեցիկ է. եթէ Արշակ հոս ըլլար . . . շատ ալ յարմար նուէր է . . .»: Քիչ մը կեցաւ յետոյ Արշակին քառզը զրաւ տուփին վրայ եւ յանձ.

նեց սպասաւորին, որ թէեւ ապշած փնաց, բայց չհամարձակեցաւ բան մը ըսելու:

ՕՐԻՈՐԴ. ԶԱՐՄԱՅՐԵԱՆ.^{* * *}—Մամա՛, ի՞նչ սիրուն տղայ է սա Արշակը. մեզի ամէն բանի մէջ կը յիշէ:

ՏԻԿԻՆԸ.—Բան մը ղրկե՛ր է նայիմ, բայց կարծեմ անոր ալ մենք ղրկեցինք:

ՕՐԻՈՐԴ.—Մամա, թող ըլլա՛յ. որչա՛փ մարդիկ կան որ կ'ընդունին բայց բան մը չեն ղրկեր:

Տուփը կը բերուի: Տիկին Զարմայրեան նախ ուշադրութեամբ կը դիտէ յետոյ կը խոժոռի:

ՏԻԿԻՆԸ.—Այս տուփը մեր ղրկած տուփերէն է. հէմ ալ մէջէն կերեր են:

ՕՐԻՈՐԴ.—Ի՞նչ կ'ըսես, մամա, Արշակը անանկ տղայ չէ:

ՏԻԿԻՆԸ.—Կայնէ՛, Արշակին շաքար չղրկուեցա՞ւ, սա ցանկը բեր . . .

Այդ միջոցին ուրիշ հիւրեր կը հասնին:

ՏԻԿԻՆԸ.—(Յաղթական) Ամա միշտ միտքէս կ'անցնէր . . . սա Տիկին Մարտիկեանին եւ Արշակին մէջը բան մը կայ կ'ըսէի:

Իր հիւրերուն կը պատմէ որ Տիկին Մարտիկեան իրեն ղրկուած նուէրները Արշակին կուտայ. շաքարի տուփին խօսքը չըլլար: Երկար ատեն կը բամբասեն Տիկին Մարտիկեանը, մինչ Օրիորդ Զարմայրեան տխրած՝ մտիկ կ'ընէ:

ՏԻԿԻՆԸ.—(Կ'եզրակացնէ) Ան որո՞ւ հետ չէ որ Արշակին հետ չըլլայ:

Ու խորհելով որ ծառան զբաղած է, շաքարին տուփը կը բանայ եւ կը հրամցնէ հիւրերուն:

Պէտք է ենթադրել թէ շաքարի տուփը պարպուած, լղրճուած էր երկար ճամբորդութենէն, եւ նորէն ճամբայ ելլելու վիճակին մէջ չէր:

ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆ



ԾԱՂԻԿՆԵՐՈՒ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ

ԳԻՍԷ՛Ք ԻԷ ԾԱՂԻԿՆԵՐԸ Կ'ԱՄՈՒՍՆԱՆԱՆԸ
ԲՐՈՍՔԷՐ ՄԷՐԻՄԷ

Այո՛, ծաղիկներն ալ կ'ամուսնանան. եւ բնաւ զարմանալի չէ, քանի որ բնական բան մըն է ատ, քանի որ առանց անոր գոյութիւն չսլիտի ունենար այսօր բուսական այլազան աշխարհը, իր բերաւոր տեսակներով, երանգներով ու պէսպիսութեամբ: Հետաքրքիր ընթերցողին համար բաւական չէ սակայն գիտնալը թէ ծաղիկներն ալ կ'ամուսնանան, ինչպէս կ'ամուսնանան մարդիկ: Ան պիտի ուղէ գիտնալ եւ հասկնալ մանաւանդ շատ զերբըմբոնելի հետաքրքրութեամբ մը, թէ ծաղիկներն ալ ունին սիրոյ այն այլազան գրուագները, յոյզերը եւ ուրախութիւնները, վիշտերն ու տառապանքները, որոնք ամուսնութեան յառաջաբանը կը կազմեն մարդուն քով: Գուզէն-գուզինի ամուսնութիւններ, տղայ հասակէն սկսուած եւ սնուցուած հովուերգական սէրեր, անակնկալ հանդիպումի մը խուճճէն ծնած փոխադարձ համակրութիւններ եւ կամ տարաշխարհիկ ամուսնութիւններ: Պիտի տեսնենք թէ այս ամէնը անձանոթ բաներ չեն ծաղիկներու աշխարհին մէջ, երբ քիչ մը վարը պատմութիւնը ընենք ամուսնութեան շատ մը ձեւերու, որոնց մէջ հերոսները ծաղիկներն են պարզապէս:

Ծաղիկի մը նմանցնել դեռատի աղջիկ մը, շատ հասարակ պիտի գտնէք: Բայց ինչ որ ալ ըլլայ նմանութիւնը՝ ճիշտ ըլլալէ չի դադրիր: Կապոյտ աչքեր միշտ կուսածաղիկը պիտի յիշեցնեն մեզի, վարդ այտեր՝ տոգոյն վարդի մը բացուածքին պիտի նմանցնենք երբ որ ալ ըլլայ, ինչպէս Շաթոպրիան յակինթի մը ողկոյզին կը նմանցնէ իր հերոսուհիին, Աթալայի սեւ գանգուրները:

Ու եթէ կիները բան մը ունին ծաղիկներու հրապոյրէն, ծաղիկներն ալ փոխադարձաբար բան մը ունին իրենց մէջ կնոջ հոգիէն, ինչպէս կը հաւատտէ մեզի բուսաբանութիւնը: Անոնք ալ կը սիրեն ճիշտ ինչպէս կինը, եւ իրենց սիրոյն մէջ մերթ երջանիկ մերթ ապերջանիկ են անոր պէս: Իրենց վէպը ունին անոնք, մարգերուն մէջ կամ անտառի մը խորհրդաւորութեան մէջ, Ժայռի մը կուշտը, լճակի մը ափունքը, եւ մինչեւ իսկ ջուրերու թափանցիկ կոհակներուն տակ: Իրենց ամենամեծ մտածումը՝ ինչպէս է նորահաս օրիորդին համար՝ ամուսնութիւնն է: Իրենց նշանածները ունին զորս կը սիրեն, թեկնածուներ, որոնց կը մերժեն իրենց ձեռքը, թափառողներ որոնց նազ կ'ընեն, խորամանկ են եւ անմեղ հնարքներ ունին պառաւ օրիորդներ չմնալու համար:

* * *

Բանաստեղծները, որոնք շատ անփոյթ են յաճախ ընութիւնը մօտէն ճանչնալու, վարդին ու թիթեռնիկին սէրը երգած են այնքան մեծ խանդով: Ասիկա կեղծիք մըն է, սիրուն կեղծիք մը սակայն: Վարդին սէրը այլապէս իրական է. անոր թերթերը բոյնն են աշխարհի ամենաերջանիկ ամուսնութեան: Արու եւ էգ նշանածներ հոն իրարու մօտիկն են ու ոչ մէկ չար պատահար կարող է զստել զանոնք իրարմէ:

Վարդագոյն թերթերու կեդրոնը, բուրումնալից բաժակի մը մէջէն ծաղիկը կը ցցէ կանանչ պզտիկ դունտ մը (ձուարան), որուն մէջ ապագայ վարդենիներու բազմանդամ սերունդ մը կեանքի կը սպասէ: Ձուարանը կ'երկարի բարակ ցօղունի մը պէս ու կը վերջանայ տափակ եւ կպչուն մասով մը որ կը կոչուի «կնիք»: Եւ ասոնց ամբողջութիւնը «իգայ» «Եգային» բոլորտիքը պար բռնած են, վարդին սրտին բոլոր թեկնածունները, առէջները, իրենց դեղին փոշիէ զլուխները ցցած: Ու երբ տօփոտ սիրահարները (առէջները) այլեւս անդուսպ, ինչպէս կ'ըլլան խենթ սիրահար պարոններ, կը թափեն իրենց փոշին (բեղմնափոշին) կնիքին վրայ, ձուարանը, երբեմն կանանչ՝ հիմայ կը սխտի դեղնիլ եւ ապա կարմրիլ. թերթերն է կը թափին մէկիկ մէկիկ եւ ձուարանին մէջ կ'արգասաւորին ոսկեգոյն հունտերը, ուրկէ պիտի ծին՝ յաջորդ դարնան՝ ուրիշ վարդեր եւ ուրիշ սէրեր: Այսպէս կը կատարուի ծաղիկներու ամուսնութիւնը, առէջը մօտենալով «իգայ»ին եւ անոր փոխանցելով իր բեղմնաւորող փոշին:

Բայց վարդը ընութեան առանձնաշնորհեալն է եւ ծաղիկներու ամէնէն երջանիկը: Քանիչներ կան որ արգելքներու կը բաղխին իրենց սիրոյն մէջ եւ կը տառապին յաղթանակը տանելէ առաջ: Չէ՞ մի որ մարդուն մէջ ալ ընկերական անհաւասարութիւնները մեծագոյն չարիքներն են սիրոյ զգացումներուն: Շատ անգամ պատահած է եւ կը պատահի որ երկու սիրահարներ զըտնուին իրարու բոլորովին անհաւասար ընկերական աստիճաններու վրայ. այս կարգի պարագայի մը բովանդակ տառապանքն ու մաշումը անձանոթ չեն ծաղիկներուն ալ. Հրանունկի ընտանիքէն Դամասկեան Սեւինին (nigelle) իր եթերագոյն պծնումով կը նմանի զխոյի մը, որուն գիրքի բարձրութիւնը կ'արգիլէ զինքը ուշադրութիւնը դարձնելու շատ վարէն ուղղուած սիրային յայտարարութեանց: Արփաւէտ օրերու հետ սիրոյ եղանակը հասած է. բայց ի դուր. որովհետեւ առէջները «կնիք»ին բարձրութեան չեն հասնիր ու հէգ սիրուհին մեկուսացած կը մնայ այսպէս անոնցմէ: Բայց ի՞նչ. միթէ պէ՞տք է հրաժարի այն երջանկութենէն, զոր կը վայելեն իր շուրջը ուրիշներ, պէ՞տք է մերկանայ ան իր բո-

լոր գեղէն ու հրապոյրէն, Էտակաւին սէրը չճաշակած: Ոչ, ոչ, փափկիկ ծաղիկը կ'ուզէ ինքն ալ երջանիկ ըլլալ, սիրել ու սիրուիլ մանաւանդ, եւ ըստ որում իր թեկնածուն չի կրնար մինչեւ իրեն բարձրանալ, կրողին կուտայ յօժարակամ մեծութիւն եւ աստիճան, կը խօնարհի վար մինչեւ իր սիրականը, առէջը, ու տափոտ գիրկնդխառնում մը կը յագեցնէ անոնց ցանկութիւնը: Միեւնոյնն է պարագան Աղուէտուկին համար, որուն թերթերը մանիշակի գոյնը ունին կարմրագոյն բաժակներու մէջ հաստատուած: Սէրը սակայն հազարումէկ խորամանկութիւններու կը զիմէ. ծաղիկը կը շրջի եւ «իգայ» կ'ընդունի բեղմնափոշին:

Բայց ամէն անգամ չի պատահիր որ երկու նշանածները զտունին միեւնոյն ծաղկին մէջ, միեւնոյն յարկին տակ բնակող երկու սիրահարներու պէս. եթէ այնպէս ըլլար, անոնց սիրոյ պատմութիւնը միօրինակ եւ տափակ բան մը պիտի ըլլար, զուրկ զանազանութեան ու զիպուածի հրապոյրներէն: Հեռուորութիւնը, փափաքը, սպասումը եւ յոյսը կը հրահրեն սէրը, անագորոյն բայց միեւնոյն ատեն անուշ հազարումէկ վիշտեր պատճառելով ենթակային: Ծաղիկներն ալ կը ճանչնան այս անձկութիւնները. զի եթէ կարգ մը տեսակներու մէջ արու եւ էգ միացած են նոյն բաժակին վրայ, կան ուրիշ տեսակներ ալ, որոնց մէջ «որձայ» պարունակող ծաղիկները եւ «իգայ» պարունակողները իրարմէ անջատ են, թէպէտեւ միեւնոյն տունկին վրայ: Նշանածներէն իւրաքանչիւրը առանձնացած իր թերթերուն մէջտեղ, կը սպասէ, բայց ոչ հարկաւ աննպատակ կեանքի մը տխրութեան մէջ հատնելու համար: Առնենք օրինակի համար կաղնիին. ամէնէն առաջ կ'երեւան տոէջաւոր ծաղիկները, յարզագոյն երկար ծոպերու ձեւով կախուած վերին ճիւղերէն: Սիրուհիները կ'ուշանան զալու. փետրուարը կը փչէ դեռ իր ցուրտ քամին, ու խեղճ սիրահարները որ կանուխ կանուխ վազելով եկած են, ցուրտէն կը դողդղան ու կը կափկափեն կաղնիին կատարը: Սէրը կը կրծէ անոնց սիրտը, և մէկ քանին չգիմանալով կ'իյնան դալկահար, կը մեռնին: Սիրուհիները միշտ կ'ուշանան սակայն. չեն գար. չէ՞ մի որ ծաղիկները կիներ են ըսինք: Վերջապէս ահա կուգան, կը հասնին. կանանչագոյն թեփերով ու շառագոյն կատարով պզտիկ պտուկներ են անոնք: Կ'անցնին մէկ քանի օրեր. . . վերէն պարոն սիրահարները կը ջանան գրաւել անոնց սիրտը սիրատարփ նայուածքներով. էգերուն ալ ուզածը ուրիշ բան չէ արդէն. ամառը սկսած է եւ պէտք է որ աշնան պտուղները հասնին. առէջները կը ձգեն ուրեմն վերէն իրենց փոշին, որ կ'երթայ արգասաւորել պտուկները:

Ահա ամուսնութիւններ, որոնք իրաւ թէ դժուարութեանց են թակայ, բայց վերջապէս քիչ մը շատ յաճախադէպ են, որով կը պակսի անոնց փնտոտութի եւ ընտրութեան հրապոյրը : Կարելի է երջանիկ ըլլալ իր գուզիներն հետ ամուսնանալով, բայց մի միայն իր գուզիներն հետ ամուսնանալու ստիպուած ըլլալը կրնա՞յ ամէն ատեն հաճելի ըլլալ : Ո՞ր մարզը պիտի ուղէր դատապարտուիլ չփայելելու անակնկալ հանդիպումի մը քաղցրութիւնները որոնք հոգին կը խռովեն : Երկու տարբեր ընտանիք ամուսնութեամբ կ'ուզեն միացնել իրենց ձիրքերը, ճաշակները եւ հարստութիւնը : Մէկուն յատկութիւնները կ'ուզղեն միւսին թերութիւնները : Յեղային տեսակէտով լաւ արդիւնք մըն է որ ի յայտ կուգայ հեռաւորե-րու խնամութենէն : Ծաղիկներն ալ հաւատարիմ են այս սկզբունքին : Արդարեւ խիստ շատ անգամ կը պատահի որ արու եւ էգ ծաղիկները անջատ տունկերու վրայ կը գտնուին. եւ կամ միեւնոյն տունկին վրայ գտնուելով, միաժամանակ արբունքի չեն հասնիր : Էգերը չափահաս եղած ատեն կ'ըլլայ որ արունքը անչափահաս են տակաւին . այն ատեն ուրիշ տեղ պէտք է փնտուել անոնց ամուսնացու այրեր, բայց որոնք կրնան ըլլալ այդ հեռաւոր թեկ-նածունքերու սիրոյ բանագնացները, եթէ ոչ այն բիւրաւոր թի-թեռնիկները եւ թեւաւոր միջատները որոնք կը յածին ծաղիկնե-րու շուրջը : Եւ ճիշդ զանոնք իրենց քաշելու համար է որ այդ պչրոտ ծաղիկները կը զարգարուին այնքան շնորհագեղ, երփնե-րանք ու բուրումնաւէտ : Այդ բանը փորձած է Նակալի՝ արուեստական ծաղիկներ հոտաւէտելով, որոնց վրայ կուգային թառիլ միջատներ. թիթեռնիկները սիրահար են մանաւանդ գեղեցիկ գոյ-ներու : Տարվին փորձեց այդ բանը պարտէզին մէկ կողմի ծաղիկ-ները մերկացնելով իրենց թերթերէն. թիթեռնիկները այլ եւս չէին այցելեր անոնց :

Ահա այդ թիթեռնիկներէն մէկը որ կանգ կ'առնէ հովածաղիկի (anémone) մը ձոցը . պատուական ճաշ մը կը սպասէ հոն իրեն . ծաղիկը ի՞նչ պիտի ընէ այդքան բեղմնափոշին, որ կը ծածկէ ա-ռէջները . թիթեռնիկը կրնայ կուշտ ու կուռ վայելել զանոնք : Բիինայի (pivoine) միայն մէկ ծաղկին մէջ 3000է աւելի բեղմնա-փոշիի հատիկներ կան եւ ճննողկոյզի (սալզըմ) ամէն մէկ ծաղիկ 7000ի մօտ ունի անոնցմէ :

Անգամ մը որ թիթեռնիկը կշտացաւ իր նախընտրած խորտի-կէն, այսինքն բեղմնափոշիէն, գլուխը կը խոթէ բաժակին խորը, ուր երկնային ըմպելի մը կը թորուի իրեն համար . կը խմէ ու կ'արբենայ անով երկար ատեն . երբ դուրս կուգայ՝ մարմինը ծած-կուած է դեղին փոշիով, առէջներու շփումէն : Եւ հիմայ որ իր

որկրամոլութեան յագուրդ տալու համար կը թառի ուրիշ ծաղկի մը վրայ, էգ հովածաղիկ մը հաւանաբար, իրրեւ սիրոյ հաւատարիմ թղթատար՝ սպասումէն տոչորուող էգին կը յանձնէ սիրականին աւանդը, որ իրր արժանի վարձատրութիւն իր ծառայութեան, իր բաժակին նեկտարը կը մատուակէ անոր բոլորանուէր: Տարի մը ետքը, ծաղիկ մը պիտի բացուի որ պիտի ունենայ իր հօրը եւ մօրը գեղեցկութիւնը միանգամայն: Եթէ ան պտուղն է երկու տարբեր տեսակներու պատկանող ամոյներու սիրոյն, պիտի ըլլայ օտարածին մը (hybride): Իսկ երբ երկու ամուսինները միեւնոյն տեսակին երկու տարբեր զանազանութիւններն են, պտուղը պիտի կոչուի խառնածին մը (métis):

Այսպէս՝ պիծակի մը բարակուկ մարմինն կամ իշամեղուի մը փորին կառչած բեղմնափոշին կը ճամբորդէ մարգերու եւ դաշտերու մէջէն, երբեմն մզոններով հեռուն: Ամէն միջատ իր նախասիրած ծաղիկը ունի, որուն վրայ միայն կանգ կ'առնէ: Եւ տարօրինակ չէ՞ երբ թիթեռնիկ մը, օրինակի համար զանազակածաղկի մը բեղմնափոշին նարգիսի մը փոխադրելու սրբապղծութիւնը երբէք չի գործէր: Այսպէս՝ գոյնզգոյն եւ այլազան միջատներու բերանէն տարմեր սիրոյ թղթատարի փափուկ պաշտօնը կը կատարեն հեռաւոր ծաղիկներու միջեւ, օղին մէջ գծելով իրենց ճախրանքին ուղեգիծը անչփոթ ու ապահով, ինչպէս ժանեակի մը բազմաթիւ թելերը որ չեն խառնուիր իրարու՝ ճարտար ձեռքի մը մատներուն տակ:

* * *

Օրը իրիկուն եղած է. ժամերէ ի վեր արդէն վաղենիկը (souci) եւ այգածաղիկը (belle-de-jour) գոցուած են, երիցուկը ստացած է նորէն իր վարդ երանգը, նունուֆարը ամփոփած է իր թերթիկները եւ ազասիային տերեւները ծալուած են հողմահարի մը պէս: Թոչուններու յետին ճլուրջութիւն յաջորդած է արդէն գորտերուն կրկնոցը: Բայց բոլոր ծաղիկներն ալ չեն քնանար. կան որ երկժամ արեւի լոյսին տակ՝ տերեւներուն մէջ կը պահուրտին, անարժան համարելով զիրենք երեւալու իրենց գեղանի քոյրերուն շարքին մէջ: Կարգը անոնցն է հիմայ իրենց սէրը ապրելու: Եւ ամէնքն ալ կամ մեծ մասամբ սպիտակ են անոնք եւ կամ շատ տփգոյն: Ինչպէս ցայգածաղիկը (belle-de-nuit), enothèreը, եւ պատատուկը: Ի՞նչի պիտի ծառայէին արդէն վառ գոյներ գլխերային ստուերին մէջ: Արեւին վայելքը չունին այդ ծաղիկները, բայց ունին սակայն իրենց համար բարախող սրտեր. անոնք ալ ունին իրենց սիրահարները: Աննշան գեղեցկութիւններ, պատուական հոգիներ կը կրեն յաճախ: Բոյրն է ծաղիկին հոգին, եւ գլխերային տփգոյն

ծաղիկները զգլխիչ բոյր մը կ'ունենան շատ անգամ: Արդար փոխարինութեամբ մը անգոյն ծաղիկներն են որ հոտաւէտ կ'ըլլան աւելի. անոնցմէ հարիւրին 14ը հոտ ունին, մինչդեռ կարմրագոյն ծաղիկներուն մէջ հարիւրին 8ը միայն: Բայց մեղունները փեթակն են եւ բոռերը քնացած. զիշերուան համեստ ծաղիկներուն որոնք պիտի ըլլան պատգամաւորները:

Դրդուած անոնց զգլխիչ բոյրէն, — սրտայոյզ աղերսը ծաղիկներուն, — կամաց կամաց դուրս կուզան իրենց ձերուցերէն դանդաղաթուիչ բղէզներ ու մանիշակագոյն բնդեռներ: Յայգաթիթեռ մը կ'անցնի ահա énothèreի մը վրայէն. ի՞նչ անտղիւտ նեկտար մը ծածկուած է արդեօք այսքան հոտաւէտ բաժակի մը խորը. թիթեռնիկը թառած է, ու մեկնելու պահուն իրեն հետ կը տանի բեղմնափոշին զէպի հեռաւոր սիրուհին: Այսպէս՝ բոյրին հրապոյրը ձեռք կը բերէ այն արդիւնքը, զոր չպիտի կրնար բերել ճոզած գեղեցկութիւն մը լոյս աչքով: Պատի մը ստորոտը, յասմիկի մը վրայ թառած է խոշոր սփինքս մը, բեղմնափոշիի ու նեկտարի առատ պաշարի մը առջեւ: Անշուշտ շատ խեղճ արարած մը պիտի երեւար ան ցորեկուան շքեղ մանկլաւիկներուն ու գունազեղ բանբերներուն շարքին մէջ: Անոր սեւ ու նարնջագոյն օղակները տխուր տեսք մը ունին, բայց յասմիկը համեստ է եւ գոհ կ'ըլլայ անով: Ընդհակառակը երախտագիտութեան վերջին բոյր մըն ալ կը ձօնէ անոր մեկնած ատենը:

Մութին մէջ, ծաղկէ ծաղիկ նոյն տուօն է որ կ'երգուի այսպէս. միշտ միեւնոյն կոչը՝ ուղղուած անցնող թիթեռին, առանց որուն անծանօթ պիտի մնար հոտերու գաղտնիքը:

Բայց ի՞նչ ընեն հապա այն ծաղիկները որոնք ոչ բոյր ունին ոչ շնորհք: Եղեւինին ու դիքիին (érable) ծաղիկները, որոնց վրայ միջատները ոչ հրապոյր մը կրնան տեսնել ոչ ալ նեկտարի մը խոտումը, առանց ամուսնի պիտի մեռնին: Է՛հ Տէրը անոնց ալ ճամբայ մը կը ցուցնէ հարկաւ: Եթէ մեղուն կամ պիծակը արհամարհանքով կ'անցնին կ'երթան անոնց քովէն, Տիրոջը ձեռքը հով մը կը յարուցանէ, որոնց թեւերուն կը յանձնեն անոնք իրենց բեղմնափոշին. եւ ապագայ անտառներու սաղմը կը ճամբորդէ սար ու ձոր, մինչեւ որ հասնի ուրիշ անտառ մը, ուր հովը կը ցրուէ իր աւանդները իւրաքանչիւրը իր ճիշտ հասցէին: Ու հանճարեղ չէ՞ք գտներ երբ ըսեմ թէ այդ երկար ճամբորդութիւնը կատարելու համար եղեւինի բեղմնափոշիին ամէն մէկ հատիկը երկու պտըլիկ օդապարիկներ ունի երկու քովերէն, որոնք ամենաթեթեւ հովով մը, թեւ կու տան անոր: Աշնան միջոցին այս ճամբորդող բեղմնափոշիին քանակութիւնը մեծ համեմատութիւններ կ'առնէ: Նաւա.

կամուրջներու վրայէն դոյլերով բեղմնափոշի աւլած են յաճախ. եւ «ծծուժի անձրեւ» կոչուած նշանաւոր տեղատարափներն ալ որ կը պատահին շատ անգամ անտառէ մը 160 քիլոմէթր հեռու տեղուանք, ուրիշ բան չեն բայց եթէ բեղմնափոշիի արշաւներ:

Բարիզի մէկ պարտէզին մէջ մշակուած պիստակենի մը տարիներով անպտուղ մնաց: Անոր ծաղիկները, բոլորն ալ էգ, կը թարշամէին առանց ամուսնանալու. բայց աշնան մէկը՝ անսնուեցաւ որ այդ ծաղիկները պտուղ տուեր են. անհասկնալի դաղտնիք մըն էր աս. ամէն մարդ Բարիզի մէջ՝ բաց ի այդ պիստակենիէն ուրիշ պիստակենի չէր գիտեր. աստիէն անդիէն տեղեկութիւն առին եւ յայտնուեցաւ որ ճիշտ տարի մը առաջ մերձակայ թաղին մէջ երկրորդ պիստակենի մըն ալ տնկած են որուն ծաղիկները արու էին:

Իտալիոյ Օթրանթօ քաղաքին մէջ արմաւենի մը կար որ պըտուղ չտուաւ մինչեւ այն օրը երբ Պրինտիզիի մէջ, այսինքն 30 մղոն հեռուն գտնուող առէջաւոր արմաւենի մը այնչափ բարձրացած էր ալ, որ իր ծաղիկները, — մինչեւ այն ատեն արգիլուած դրացի ծառերէն, — կարող եղան ծովի քամիին յանձնել իրենց բեղմնափոշին: Պէճար քը Ժիւսիէօ նմանօրինակ ղէպը մը կը պատմէ: Բուսաբանական պարտէզին մէջ երկու պիստակենի ունէր, երկուքն ալ էգ. օրին մէկը տեսաւ որ անոնցմէ մէկը պտղաբերեր է. ամուսնութիւն մը տեղի ունեցած էր անշուշտ, բայց ի՞նչպէս. քանի որ ծառերը ջերոցի մէջ էին. Տը Ժիւսիէօ նշմարեց այն ատեն որ արգասաւորեալ ծաղիկները օդի հոսանքի մը առջեւ կը գտնուէին. քննութիւն մը հարկ եղաւ անձանօթ ամուսինը գտնելու համար: Լիւքսէնպուրկի ջերոցներէն մէկուն մէջ արու պիստակենի մը դետեղած էին մէկ քանի օր առաջ, ու բաց թողուած պատուհանէն՝ հովը միջնորդն ու մեղսակիցը եղած էր երկու տարփաւորներուն:

Դաշտին կամ անտառին մէջ համարձակ՝ միջատները եւ հովը կ'ամուսնացնեն ծաղիկները իրենց ձեւին, հասակին կամ գոյնին համեմատ. տեսակներուն մէջ զանոնք կ'ընտրեն որ ամէնէն յարմարներն են իրարու, եւ նշանածներուն մէջ՝ էն վայելուչները: Նոյն բանը կ'ընէ նաեւ պարտիզպանը, իւրաքանչիւր ծաղիկ տալով իրեն արժանի ամուսին մը, տարբեր զանազանութենէ մը, բայց ոչ հեռաւոր տեսակէ մը: Ան արհեստական օտարախառնութիւնն (hybridation) է որ կը կատարէ, խիստ փափուկ գործողութեամբ մը որ մեծ խնամքի ու ճարտար ձեռքերու պէտք ունի: Շատ բարակ մկրատի մը միջոցաւ կը կտրէ կը հանէ նախ առէջները այն

ծաղկին ուրկէ հունտ առնել կ'ուզէ. յետոյ բարակ շղարշէ գլխա-
նոցի մը մէջ կ'առնէ զայն, որպէս զի շընդունի ո եւ է միջատի այ-
ցելութիւնը կամ հովին գգուանքը: Բանի մը օր այսպէս ձգելէ
յետոյ, կը հանէ շղարշը եւ վրձինի մը ծայրով կը պտտցնէ «կնիք»ին
վրայ բեղմնափոշին այն ծաղկին գոր ընտրած է իբր ամուսին:
Եթէ բեղմնափոշին կաշուն է՝ ինչպէս քրիզանթէմինը՝ եւ կամ
պղտիկ մածուցիկ կոյտերու ձեւով է՝ ինչպէս է օրքիտէներու մէջ՝
ասեղի մը ծայրը կը գործածէ: Վերջապէս նորէն կ'անցընէ գլխա-
նոցը վրան, մինչեւ որ հունտը կաղմուի: Այս եղանակով պարտիզ-
պանը իրապէս կը ստեղծէ փափաքուած ծաղիկը: Զանոնք գիտա-
կանօրէն միաւորելով, կրնայ ուղածին պէս փոփոխել, ձեւ, հա-
սակ, գոյն, հոտ տալ, եւ ստանալ ամէնէն հազուադիւտ բազակցու-
թիւնները:

Այսպէս կը կատարուի մեծ գաղտնիքը, ծաղիկներու աշխար-
հին մէջ, ինչպէս բովանդակ ապրող Բնութեան մէջ ալ: Գե-
ղեցկութիւն, շնորհք, պշրանք, հնարք, ամէն բան կը ծառայեն մի
միայն որպէս զի կեանքը շարունակուի, վերածնի ու պահպանուի,
որպէս զի ժամանակի ընթացքին մէջ տեւեն բոլոր այն տեսակները
որոնց ամբողջութիւնը աշխարհի հրաշալիքը կը ձեւացնէ:

«Լէֆթիւն Բուռ Թուս»

ՅՈՎՂ. ՀԱՄԱՄՃԵԱՆ

ՏՂՈՒ ՄԸ ԵՐԳԵՐԷՆ

ԿԱԲԱՐԳՈՒՋԻՆ

Չէի նանչնար, կը սիրէի մի՛ միայն:
Իր մեջ կիկը գսած էի, իրաւ որ,
Գեղակեռ, նուրբ, արփասեակցիկ, ձեւաւոր,
Միջո շայփայռած կիկը անհոգ, մոգական:

Երբե՛ք այսփան մոյեզեօրեան, փրփրուն,
Ո՛չ մեկ կակ զիս հրապուրած, գերած եր.
Երջանկութիւն, յոյս ու հրայրք, երազներ,
Վեկնիւսին պէս կը շնորհեք ամենուն:

Ինձի՛ խոսուս, ուրիշներուն աչ երկիկնք,
Մեկուն համբոյր, չորրորդի մը հեշուութիւն.
Ամեկնիս աչ այդ կակով օրօրուն,
Սիրահարի դաշկոս կեանք մը կ'ապրեկնք:

Եւ երբ սիրել ըսկսայ՝ զայն, հոգեցո՛ւնց,
Խենք քափով մը, մսածումներս սառեցան.
Երանութեան պիտի սանիւմ, ըսաւ ան,
Ու զիս կիրքին քառիղներուն մէջ մեցուց:

* * *

Հեշտասարած, հրապուրիչ, ծուշօրկն,
Վառարանին ֆովն ընկողմած եր հեռուն:
Մերք բոցերուն կը նայիր ան երագուն,
Ու մերք ինծի՝ ծիծաղելով հեռուէն:

«Իո՞ք ամենիդ աչ կը նմանիք սա բոցին,
«Հուրէն կ'այրիք, ու հովէն աչ կը մարիք,
«Փոփոխամիտ, անընպատակ, դարձադարձիկ . . . »
Ըսաւ յանկարծ, ձայնով մը մեղի, ցնծագին:

Հովն իր շեզուն կու գար անդուշ կը ֆուր,
Ապակիին՝ որ քրջած եր անձրեւէն:
Շունը պատկած, գորգին վրայ մեղիօրկն,
Տիրուհիին կը նայիր յա՛ր անհարբեր:

Վստահ՝ թէ Ան միշտ կը վայ՛չիր, կը խաղար
Իր մարմնիկն մոզուրթիւնովն անպատու,
Կը մսածեւ թէ ես ինչո՞ւ այդ պահուն,
Չկրցայ զայն արհամարհել սիրաբար:

Մ. Ա. ՊԱՐՍԱՄԵԱՆ

Կ Ե Ս Ո Ւ Ր Ը

(Գ Ի Ի Ղ Ա Կ Ա Ն Բ Ա Ր Ք Ե Ր)

(Շարունակութիւն)

Քանի մը օր շարունակ այս տեսակ մտածումներու մէջ ընկըղմած էր Թամամ, զաւկին վարմունքը մեծ զժբաղդութիւն մը համարելով իրեն համար: Ան տխուր էր եւ մտախոհ:

Գէորգ՝ նորէն խօսակցեցաւ մօրը հետ: Այս անգամ, մօրը հակառակութեան վրայ քիչ մը զայրացաւ, եւ բարկացած՝ քանի մը սպառնալիքներ ըրաւ:

Թամամ լացաւ, եւ «ի՛նչ որ ուզես ըրէ՛» ըսելով հեռացաւ մէկ կողմ:

Գէորդ կանչեց քոյրը, հօրեղբոր կինը, ազգականներէն մէկ քանին, որպէս զի մայրը համոզեն: Ամէնքն ալ զաւկին կողմն էին: Երկար խօսակցութիւններէ ետք վերջապէս կարելի եղաւ Թամամի հաւանութիւնը առնել: Անկէ ետքը Թամամ նշան տարաւ Սաթենիկի համար, եւ խնամիները սկսան հարսնիքի պատրաստութիւն տեսնել:

Բ.

Հարսնցուն՝ սիրուն, համեստ եւ բարի աղջիկ մըն էր: Աշխատասէր էր, թէեւ ճանր գործող: Եռանդով ու հետաքրքրութեամբ կը փարէր տնային գործերու: Կ'ուզէր միշտ նոր բան սորվիլ, որպէս զի թէ՛ իրմէ շնորհքով ընկերուհիներէն ետ չմնայ, եւ թէ գերիշխէ իրմէ թոյլերուն վրայ: Սաթենիկ տանըվեց տարեկան էր, եւ արդէն իսկ տեղեակ էր կար ու ձեւի: Ձեռքի կարը շատ գեղեցիկ էր. տեսնողը կ'ըսէր թէ մեքենայով կարուած է. այդպիսի մասներուն էր Սաթենիկ, Հմուտ էր նաեւ տնտեսութեան մէջ. մայրը զինքը այդպէս կրթած էր: Գիւղին մէջ՝ համարձակ եւ ազատ աղջիկ մը կը նկատէին զինքը: Այդ յատկութիւններն էին պատճառ որ կիներուն, մանաւանդ պառաւ կիներուն համակրութիւնը չէր վայելէր: Կովկասի գեղջկուհիներու այն պարզ հոգիներէն էր՝ որոնք իրենց բնածին եւ սիրուն հակումներու շնորհիւ պատրաստ են ընդգրկելու այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, ճշմարիտ եւ գաղափարական: Անոնք պատրաստ են իրենց շուրջը լիռուած խաւար մթնոլորտին երեսը ելլելու. միայն՝ պէտք են բարեյաջող պայմաններ, — եւ այն ատեն գիւղը իր ծոցէն դուրս կը բերէ բարոյապէս աւելի մեծ արժանաւորութիւններով օժտուած կիներ քան քաղաքը:

Սաթենիկ իր համարձակութիւնն ու ազատութիւնը պարտական էր երիտասարդ Դրւատեանին, որ իրենց դրացին էր, եւ Հայոց թեմական զպրօցներէն մէկուն կ'աշակերտէր: Ամէն ամառ՝ Դրւատեան գիւղ կուգար, տղամարտոց ընկերութիւնը շատ չէր փնտռեր, եւ ընդհանրապէս տունը փակուելով ընթերցանութեամբ կը պարապէր: Այդպէսով առիթ կ'ունենար կիներու հետ գտնուելու, եւ յաճախ խիստ քննադատութեան ենթարկելու գիւղին մէջ տիրող հինցած սովորութիւններն ու կարծիքները: Դրւատեան շարունակ կը ծաղրէր կիներու նախապաշարումները, անոնց սխալ ու անձուկ հայեացքները կնոջ գիրքի մասին, եւ շարունակ կը քարոզէր թէ կինը պէտք է տղամարդուն հաւասար իրաւունքներ ունենայ: Պառաւ ու միջին տարիքով կիները զայն յիմար կը նկատէին, եւ լրջօրէն կը զինուէին անոր դէմ այն առիթներուն մէջ միայն, երբ նոյն գաղափարները աւելի եռանդով կը քարոզէր եւ

րիտասարդ հարսերու եւ աղջիկներու: Դրւատեան շատ յաճախ կը տեսնուէր Սաթենիկի հետ, մանաւանդ ամարանոցը. անոնց որաները դուռ դուռի կը նայէին: Եւ առիթէն օգտուելով, շարունակ կ'աշխատէր այդ աղջկան մօքի աշխարհը լոյսի նոր ճառագայթներ մտցնելու: Այդպէսով գրել կարգալ սորվեցուցած էր Սաթենիկի միշտ ընթերցանութեան գիրքեր կը բերէր անոր համար: Կարգացածին նկատմամբ հարցումներ կ'ընէր եւ իր կողմէ ալ բացատրութիւններ կուտար: Աղջկան մայրը սկիզբները կը հակառակէր այդ բանին, եւ գլխաւորաբար անո՛ր համար որ «կը խօսէին»: Սակայն տղան ուշադրութիւն չէր դարձնէր: Կինը, շարունակ տեղի տալով, վերջ ի վերջոյ ինքն ալ ընտելացաւ անոր քարոզներուն ու գործին:

Ուսումը եւ Դրւատեանի յաճախակի յարձակումները կանանց հին հայեացքներու դէմ, Սաթենիկի վրայ այն ազդեցութիւնը ունեցան որ տակաւ առ տակաւ կորսնցուց գիւղական կնոջ համար հաստատուած սովորութիւններու վրայ ունեցած հաւատքը, եւ նոյն իսկ սկսաւ մասամբ հասկնալ թէ այդ ամէնը զուրկ էին խելացի հիմերէ:

Սաթենիկ ուրախ էր որ զինքը նշանած էին: Ամուսնական կեանքը իր բարդ կողմերով մութ, շատ մութ էր անոր հասկացողութեան համար, բայց եւ այնպէս ինքզինքը երջանիկ կը զգար, որովհետեւ գիւղին մէջ ինքնին մեծ շնորհ մը կը նկատուէր երբ աղջկան մը համար փեսացու կը գտնուէր: Աւելին կար.— Սաթենիկի փեսացուն Ոսկանենց Գէորգն էր, օտարութեան մէջ մեծցած երիտասարդ մը որ քաղաքը խանութ ունէր եւ հարուստ էր, հագուած էր քաղքըցիի մը պէս, ոսկեջրուած արծաթէ գօտին մէջքին, ժամացոյցի շղթան ալ կուրծքն ի վար կախած: Սաթենիկի երջանկութիւն կը պատճառէր նաեւ իր ծնողքին ուրախութիւնը: Ծնողներու դէմքը որչա՛փ մուայլ կը դառնայ երբ իրենց աղջիկը ուզող մը չի գտնուիր: Որքա՛ն կը տանջուի խեղճ աղջկան սիրտը, երբ կը զգայ թէ ծնողքին զժգոհութեան ու տխրութեան պատճառը ինքն է, թէ ինք ծանրութիւն մըն է տան մէջ, եւ թէ այդպէս լքուած մնալով, իր գոյութեամբն ու բաղդով տան վրայ արատ մը պիտի բերէ: Ինչպէ՞ս չուրախանալ հիմայ:

— Ի՛նչ կ'ըլլար, Աստուած, քեզ մատաղ, կ'ըսէր Սաթենիկ ինքնիրեն, որ քոյրս ալ իմ տարիքիս հասնելուն պէս այսպիսի բաղդի մը արժանանար:

Ու կը մտածէր իր նոր ու մօտակայ դրութեան մասին: Ամուսնական կեանքի մութ, քօղարկուած, բայց խորհրդաւոր եւ հրապուրիչ գաղտնիքը կ'ալեկոծէր իր հոգին եւ զինքը կը պաշա-

րէր քաղցր ու զիւթական ցնորքներով: Միտքը կը սաւառներ նաեւ այն տան վրայ, որուն հետ պիտի կապէր իր կեանքը, եւ նոր բան մըն ալ կ'աւելցնէր իր ուրախութիւնը:

— Կեսուեր մը, «ինքը» (Գէորգը), մէյ մըն ալ ես, կը մտածէր Սաթենիկ, ոչ տագր կայ, ոչ տագրոջ կին՝ որ խռովութիւններ պատահին ու բաժնուելու հարկ ծագի: Գլուխս կախ՝ իմ գործիս կը նայիմ եւ ոչ ոք չի խանդարեր զայն: Ասկէ աղէկ ի՞նչ կ'ըլլայ: Մեր դրացի Մելքումի տունը ան ի՞նչ է. երկու տագրոջ կիներ որ չըլլար որ իրարու հետ չկուսին, իրարու «որդի չթաղեն» (անէծքով): Ենթադրենք որ ատիկա բնաւորութեան խնդիր է, բայց եթէ դուն լաւ ես եւ ընկերդ գէշ, այն ժամանակ ի՞նչպէս պիտի յարմարիս: Այսպէս աղէկ է. ոչ ոք չի խանդարեր: Մնաց որ նշանածս քաղաքը մեծցած տղամարդ է, կ'ուզէ որ քաղաքացի կնոջ պէս ազատ ըլլամ: Ինչո՞ւ անխօս մնամ մեր ազգականներուն քով. ինչո՞ւ իբր հարս առանձին հաց ուտեմ, երեսս մէկ կողմ դարձուցած՝ որպէս զի կեսուերս չտեսնէ: Ինչո՞ւ գլխուս յարգարանքը հին ձեւով ըլլայ, գլուխս կքի փուտ մը ծանրութեան տակ: Յիմար եւ արելորդ բաներ են այս ամէնը. արդէն ամուսինս ալ ատոնց հակառակ է:

Ու Սաթենիկ՝ տենդային անհամբերութեամբ ու սրտատրուի կը սպասէր այն օրուան՝ երբ զուռնան առտուն կանուխ իր զիւ ձայնը պիտի բարձրացնէր Ոսկանենց տան կտուրէն, իր սրտին խորէն դուրս տալով ոգեւորիչ, հոգի ալեկոծող եւ հարսնիքի տօնին խորհրդաւոր նշանակութիւն մը տուող «սէհեար»ին (*):

Գ.

Մինչեւ հարսնիքին օրը՝ դժուարին հարց մը կար զոր պէտք էր լուծել, եւ որ այնքան անհանգստութիւն ու սրտեղութիւն պատճառեց Ոսկանենց Թամամին: Զաւակը կը պահանջէր որ հարսին գլուխը քաղքի ձեւով յարգարուած ըլլայ: Աղջկան կողմն ալ համամիտ էր իրեն. միայն Թամամ կը հակառակէր: Խեղճ կինը ոչ մէկ կերպով կրնար հաշտուիլ այդ գաղափարին հետ, ժանաւանդ որ իր հարսը՝ առաջին օրինակը պիտի ըլլար ամբողջ գիւղին մէջ, Երկար զիմադրութենէ մը վերջ, պառաւը՝ զաւկին վճռականութեան հանդէպ, ստիպուեցաւ զիջիլ: Այս անգամ ալ արցունքը չկրցաւ ազդել քարսիրտ տղուն:

— Վնաս չունի, զաւակս, կ'ըսէր Թամամ, թող ուզածդ կատարուի, միայն թէ բերած հարսդ հնազանդ ըլլայ:

Հարսնիքը փառաւոր կերպով կատարեցին: Այդ օրը՝ պառաւ

(*) Իբարու կապուած օտտեկու պարսկական եղանակներ:

Թամամ իր երջանկութեան զագաթնակէտին հասած էր: Միայն անգամ մը տխրեցաւ, երբ զաւակը՝ իր նոր զգեստը հագած՝ կը պատրաստուէր աղջկան տունը երթալու: Այդ միջոցին Թամամ յիշեց իր դժբաղդ ամուսինը որ չարժանացաւ զաւակին հարսնիքը տեսնելու, ու տխրեցաւ: Երբեմն-երբեմն, Թամամի միտքը կը խռովէր նաեւ սա մտածումը թէ հարսը իր ընտրած աղջիկը չեղաւ, բայց ինք, ամբողջովին զաւակին ուրախութեան նախորդելու համար, կ'աշխատէր վանելու այդ մտածումը որ ժամանակ առ ժամանակ անախորժ զգացում մը առաջ կը բերէր իր մէջ: Արտաքուստ՝ ինքզինքը վերջին ծայր ուրախ ու երջանիկ ցոյց կու տար: Որքան պարեց այն ժամանակ, երբ հարսն ու փեսան՝ մակարնեւրու յաղթական երգերուն ուղեկցութեամբ տան բակը մտան: Այնքան պարեց որ զուռնանիները քիչ մնաց յոգնէին: Կտուրներէն դիտող գրեթէ բոլոր կիները ալանատես եղան Թամամի ընթացքին ու մնացին զարմացած:

— Թամամ քուրիկը տեսէք, է՛յ, կ'ըսէին անոնք, ուրախութեանը ալ չափ ու սահման չկայ: Հաւատա՛, եթէ թողուս, մինչեւ իրիկուն այդպէս պար պիտի դառնայ հարսին ու զաւակին առջեւ:

Պարեց, պարեց, վերջը մօտեցաւ հանդէսին հերոսներուն, համբուրեց զանոնք եւ ըսաւ.

— Մայրիկը ձեզ մատաղ ըլլայ, հրամմեցէ՛ք տուն: Ա՛յ փեսի մակարներ, ամէնքդ ալ հիւր էք, հրամմեցէ՛ք:

Թնդաց մակարներու խրոխտ շեշտը եւ հանդէսին մասնակցողները տուն մտան:

Հանդերձը վերցնելէն վերջ, Թամամ նորեկ հարսը իր մօտ կանչեց, քանի մը խորհուրդներ տուաւ անոր, եւ յորդորեց որ մարդուն (ամուսնին) հնազանդ ըլլայ: Հարսը՝ որ դեռ իր կեսրոջմէն իրաւունք չէր ստացած հետը խօսելու, խոնարհեցաւ, համբուրեց անոր ձեռքը, եւ այն ժամանակ միայն գնաց քնանալու՝ երբ պառաւը անկողին մտաւ:

Հետեւեալ առտուն Սաթենիկ շատ կանուխ արթնցաւ, իսկոյն հագուեցաւ եւ գնաց տան բակը աւելելու: Տակաւին ջուրի երթալու եւ կամ կովերը կթելու իրաւունք չունէր. նորհարսը՝ քանի մը օր վերջ միայն կրնար տունէն դուրս ելլել:

Այդ առտուն՝ Սաթենիկ ինքզինքը կորսնցուցածի պէս էր եւ շարունակ երազանքի մէջ կը մնար: Մեղբաւուսնի առաջին գիշերը հանդիստ չէր տար իր մօքին ու երեւակայութեան: Ամուսնական մութ վարագոյրը վերցած էր անոր աչքերէն, տեղի տալով խորհրդաւոր տեսարանի մը, եւ հրապուրիչ գաղտնիքը լուծուած

էր իրեն համար Սաթենիկ երբեմն կը ցնցուէր ու կը կարմրէր այդ ամէնը յիշելով. ամօթի զգայնութիւնը զինքը կը պաշարէր եւ կ'աշխատէր ամէն ինչ մոռացութեան տալ. Սակայն շլացուցիչ, ցրող մտածումները շատ յամառ էին եւ երբեք հանգիստ չէին թողուր նորհարսին բորբոքած երեւակայութիւնը: Սաթենիկ ամէն ինչ կը կատարէր մեքենայաբար. թէեւ ձեռուընները կը գործէին, բայց միտքը ուրիշ տեղեր կը շրջէր:

Կեսուրը որ եկեղեցիէն կը դառնար, պահ մը զինքը աղատեց այդ կացութենէն: Թամամ՝ հարսը քովը կանչեց եւ տարաւ պըտըացուց տան բոլոր անկիւնները:

— Ամէն բան լաւ միտքդ պահէ, եղբակացուց զանազան խըրատներ եւ պատուէրներ տալէ վերջ, նայէ՛ որ չսխալիս եւ զիս ու քու սիրտդ չնեղացնես: Թէ որ մոռնաս եւ իմ ուղածիս ու փափաքածիս համաձայն չշարժիս, ականջներդ կը պլորեմ:

Վերջին խօսքերը կատակի ձեւով արտասանեց ու ծիծաղեցաւ. նորհարսն ալ խնդաց եւ զլխով ու ձեռքով հասկցուց թէ ամէն բան լաւ պիտի կատարէ:

Սաթենիկ՝ պառաւին խրատները կը լսէր առանց վրդովուելու կամ զայրանալու: Կեսուրին խօսքերը մինչեւ անգամ զինքը կը խրախուսէին ամենայն եռանդով նուիրուելու հարսի կոչումին եւ շնորհալի տնտեսութիւն մը ցոյց տալու ամէնուն: Սակայն նոյն իսկ առաջին օրերէն անյաջողութեան հանդիպեցաւ:

Կիրակի մը, Թամամ պատուիրած էր Սաթենիկին որ մեղրով հաւկիթ եփէ: Կէս օրուան մօտ էր՝ երբ հարսը տապակը կրակարանին վրայ դրած՝ կերակուրը կը պատրաստէր: Կարմրած իւղին ծանր հոտը տարածուած էր Ոսկանենց թաղը, եւ հարեւան կիսերը կ'ըսէին իրարու.

— Ըհը՛, Թամամ քուրիկը եղ ու ձու եփել կու տայ. կ'երեւայ թէ հարսին մատներուն շնորհքը փորձել կ'ուզէ. արդէն քէյֆի մէջ է, տղան եկած, մատաղ հարսը տունը . . .

Կրակարանին առջեւ դրուած էր ճենապակիէ պնակ մը՝ որմէ երկոտասանեակ մը Գէորդ հետը բերած էր: Հարսը՝ եղ ու ձուն այդ պնակով սեղան պիտի բերէր: Պահ մը՝ Սաթենիկ սենեակ մըտաւ կեսրոջմէն մեղր ուղելու: Թամամ ելաւ նստած տեղէն, բացաւ սենեակին պատին կոթնած փոքրիկ պահարանը, իր ձեռքով մեղր հանեց կճուճէն (պտուկ), սկաւառակի մը մէջ դնելով հարսին տուաւ եւ պահարանը կղպեց նորէն: Սաթենիկ՝ սկաւառակը առնելով դէպի կրակարանը դիմեց: Անոր բացակայութենէն օգտուելով, հաւ մը բարձրացած էր կրակարանը, եւ ձուի կճեպները կը կոցահարէր: Սաթենիկի մօտենալը տեսնելով, հաւը ինքզինքը

կորսնցուց, դէս ու դէն թռչտեցաւ, թրպրտաց եւ վար ձգեց ճե-
նապակիէ պնակը: Հաւը փսխաւ, բայց ամանը փշրուեցաւ, եւ
աղմուկը հասաւ Թամամի ականջին:

— Աս ի՞նչ էր, գոչեց սարսափահար, եւ վեր թռաւ տեղէն:

— Անտէր մնաս, ա՛յ հաւ, բացագանչեց Սաթենիկ կամացուկ,
յուզուած ու զողորջուն ձայնով. — քու տէրդ մեռնի . . .

Բնազգորէն սկսաւ ժողվել պնակին բեկորները, կարծելով թէ
կրնայ դարմանել կորուստը:

— Աս ի՞նչ է, գոչեց կեսուրը սարսափած՝ մտեմնալով հարսին,
ձեռքերդ չորնան . . . Աղջի՛կ, ինչո՞ւ զգուշութեամբ չես վար-
ուիր, հապա ես ի՞նչ ըսի քեզի. վա՛խ, վա՛խ . . . կորաւ, ջուրն
ինկաւ, գնա՛ց . . .

Հարսը ձեռքով-գլխով հասկցուց թէ հաւը ըրաւ:

— Հաւին տէրը մեռնի, քուկդ ալ . . . թի՛ւհ, ի՛նչ ալ եկաւ
բերանս . . . բայց հաւը այստեղ ի՞նչ գործ ունի . . .

Հարսը ձուին կճեպները ցոյց տուաւ, ուզելով հասկցնել թէ
հաւը՝ կճեպները կը քրքրէր:

— Թոյն դառնայ այդ եղ ու ձուն . . . աղջի՛կ, շաթթուան մը
հարս ես, եւ այսպէս փորձանք կը բերես մեր գլուխը, աւելի վե՛ր-
ջը ինչ պիտի ընես . . . ձեռքէդ բան մը չի գար . . . տուզինս
մըն էր, հիմայ մնաց տասնըմէկ հատ . . . վա՛խս . . .

Թամամ ծռեցաւ, պնակին կտորուանքներէն մէկ քանին վեր-
ցուց, ափսոսանքով դէս ու դէն շրջեց ու շարունակեց.

— Ձեռքերդ չորնան. այս աչքի լոյսի պէս ամանը վար իյնայ
կտորի՛ . . . հեռո՞ւ կեցիր նայիմ . . . գնա ուրիշ աման մը բեր . . .

Կեսրոջ իւրաքանչիւր խօսքը թունաւոր սուր նետի մը պէս
կը խոցէր նորհարսին մատաղ սիրտը: Ի՞նչ ըներ խեղճը, ինչպէ՞ս
ինքզինքը արդարացնէր. չէր կրնար խօսիլ: Կը կարմրէր, համբ-
բութեամբ տանելով վրդովմունքի եւ վիրաւորուած անձնասիրու-
թեան ամբողջ ծանրութիւնը: Ինչո՞ւ այդպէս անզգոյշ վարուեցաւ,
կճեպները դուրս չնետեց, պնակը ուրիշ տեղ մը չդրաւ, որպէս զի
հաւը ներս չմտնէր: Ինչ որ ալ ըլլար սակայն, ատիկա անսպասե-
լի ու պատահական դիպուած մըն էր, որուն մէջ ինք մեղք չու-
նէր: Ինչո՞ւ ատոր համար կեսրոջը խիստ ու վիրաւորիչ յանգիմա-
նութեանց ենթարկուէր:

Սաթենիկ՝ այլայլած սրտով սենեակ մտաւ եւ ուրիշ պնակ մը
բերաւ: Թամամ դեռ կը շարունակէր իր ախն ու վախը եւ նախա-
տինքները: Եւ այդ ամէնը . . . պնակի մը համար:

Չաւակը տուն եկաւ ճաշելու: Մայրը՝ բարկացած՝ խկոյն
յայտնեց ցաւալի իրողութիւնը եւ անոր առջեւ ալ սկսաւ հարսը
նախատել:

—Մարդն ես, ա՛յ որդի, դուն ալ խրատէ որ զգոյշ ըլլայ, խելօք, կարգ կանոնով շարժի:

—Ա՛յ մայրիկ, կ'արժէ՞ ամանի մը համար սիրտ նեղացնել. երբ օտարութեան երթամ, նորէն կը բերեմ, որչափ եւ ինչ տեսակ որ ուզես, ինչո՞ւ սիրտդ կը նեղացնես, հարսին ալ սիրտը կը կոտրես. մտածէ որ առանց քու ըսելուդ անոր սիրտը պէտք է կոտրած ըլլայ. դուն ալ ո՛ր կ'ըսես, ցաւը կը կրկնապատկուի. լաւ չես ընե՞ր:

—Գե՛հ, դուն ալ որ հիմակուրնէ այդպէս խօսեցար, պրծաւ գնաց. էրնէկ իմ բաղդիս . . . ա՛յ տղայ, երբ դուն իմ երեսիս, կնկանդ մօտ այդպէս կը խօսիս եւ զինքը թեւերուդ տակը կ'առնես, հապա ան հարսը ալ ինծի ականջ կը կախէ՞, կը նայի՞, որ ի՛նչ . . .

—Լա՛ւ, հէրի՛ք է, ըսաւ Գէորդ կտրուկ շեշտով մը, սրտնեղութիւն մի յարուցանե՛ր. կերակուր բերէք ուտենք:

—Մէյ մըն ալ կ'ըսեմ, ուրիշ անգամ իմ առջիս այդպէս բան չըսես կնկանդ համար:

Սեղանը զրին եւ կերակուրի նստեցան: Մայր ու որդի միասին կը ճաշէին: Հարսը իր երեսը դարձուցած էր տան մեծին եւ կը ճաշէր առանձինն: Կեսրոջը հետ խօսելու իրաւունք չունէր դեռ. հետեւաբար՝ չէր կրնար միասին ճաշել:

Ամուսինը հասկցաւ կնոջը տխրութիւնը, եւ մօրը բացակայութեան միջոցին ըսաւ.

—Շատ հոգ մի՛ ընե՛ր, պառաւ կնիկ է, ըսածներուն ուշադրութիւն մի՛ դարձնե՛ր:

Թամամի ցաւն ու հոգն ալ այն մտածումն էր թէ արդեօք հարսին ըրած սխալը պատահական ու բացառիկ դէ՞պք մըն էր, թէ տակաւին պիտի կրկնուէր:

Չարաբաստիկ դիպուածը զինքը կրկին անգամ համոզեց թէ հարսը՝ որուն ինք չէր հաւնած եւ զոր ինք չէր ընտրած, իրեն համար ցաւ ու կրակ պիտի դառնայ:

Անգամ մը, իրիկուան դէմ, Սաթենիկ ջուրի գացած էր: Աղբիւրէն վերադարձած պահուն՝ զիւղամէջի կատարը հանդիպեցաւ մօրը որ ջուրի կ'երթար: Մայրը աղջկանը հարցուց թէ ինքզինքը ինչպէ՞ս կը զգայ ամուսնին տան մէջ, թէ կեսուրն ու ամուսինը ինչպէ՞ս կը վարուին իրեն հետ: Սաթենիկ որ ամուսնէն գո՛հ եւ կեսրոջմէն դժգո՛հ էր, պատմեց պնակին դէպքը: Մայրը խրատ տուաւ որ զգոյշ ըլլայ եւ կեսրոջը խօսքերուն ուշադրութիւն ընէ: Այդպէս կը խօսակցէին անոնք, իսկ Թամամ՝ համբերութիւնը հատած՝ կը սպասէր հարսին որպէս զի ջուր բերէ եւ սամավարը կըրակ դնէ:

— Զեկաւ, կը գանգատէր ինքնիրեն, չեկաւ, բարերար Աստուած, հարսը ի՞նչ եղաւ, ո՞տքը կոտրեցաւ, ճամբուն վրայ մընաց . . . Չուրի գացող հարսը այսքան կ'ուշանայ . . .

Թամամ համբերութենէն ելաւ, եւ սկսաւ բարկութիւնը զուկին վրայ թափել:

— Այ մայրիկ, ինչո՞ւ զուր տեղը սիրտդ կը նեղացնես. ի՞նչ կ'ըլլայ, կ'երեւայ թէ պատճառ մը կայ որ քիչ մը ուշացեր է վերջապէս կէս գիշեր չէ եղած, ժամուն զանգակները դեռ նոր զարնուեցան:

— Աղէկ որ կ'ըսես, ես հիմայ ինչպէ՞ս ժամ երթամ. եթէ հարսըս տունը ըլլար՝ կ'երթայի:

— Եթէ կ'ուզես ժամ երթալ, գնա՛. ահա ես տունն եմ, ի՞նչ կ'ըլլայ եթէ տունդ առանց կնոջ թողուս ու երթաս:

— Կ'ըլլա՞յ, ատիկա լսուա՞ծ բան է . . . ինչո՞ւ ըլլայ, Չուրի գացիր, շուտ մը վերադարձիր . . .

Ու դուրս ելաւ սննեակէն, բարձրացաւ տան կտուրը, եւ դրացուհւոյն աղջկան՝ Սոնային՝ որ աղբիւրէն նոր վերադարձած էր, հարցուց.

— Սոնա՛, մեր հարսը ի՞նչ եղաւ, չեկաւ մինչեւ հիմայ, քեզի հետ միասին գացած էր:

— Գիւղամէջի գլուխը մօրը հետ կը խօսէր, հիմայ ուր որ է կու գայ:

Թամամ ալ բան մը չըսաւ: Բթամատը բերանը տարաւ եւ կատաղութեամբ վար իջաւ:

Այդ րոպէին, Սաթենիկ՝ կուժը շալակը առած ու հեւալով բակ մտաւ: Կեսրոջը բնաւորութիւնը գիտնալուն համար, շատ արագ քայլերով կտրած էր ճամբան՝ որպէս զի ուշանալը չհասկըցուի: Հարսին թշերը վարդեր դարձեր էին, իսկ սեւորակ աչուընները կ'այրէին կրակի պէտէ՛մքին վրայ մեղմ ժպիտ մը կը խաղար:

— Աղջիկ, դուն ի՞նչ դարձար, գոչեց կեսուրը՝ վրան խոյանալով, երիտասարդ հարսը գիւղամէջը կը կանգնի ու կը խօսի՞, այսքան ալ համարձակութիւն . . . թո՛ւ . . . աղջիկ, ինչպէ՞ս կ'ըլլայ որ գետինը չես մտներ, ի՞նչ կ'ըսեն քեզ տեսնողները. մէյ մըն ալ եթէ ասանկ բան մը ըլլայ, գլխուդ կաշին կը հանեմ, հասկցա՞ր:

Ու քոչերը հագնելով՝ շտապեց դէպի եկեղեցի:

Սաթենիկ չկրցաւ պատասխանել տակաւին խօսելու իրաւունք չունէր: Դէմքին վրայ ճառագայթող մեղմ ժպիտը իսկոյն մարեցաւ: Տխրութեան քօղը իջաւ, ծածկեց անոր դէմքը, աչուընները լեցուեցան: Այդ վիճակին մէջ, ամուսինն դարձաւ եւ ըսաւ հեծկլտալով.

—Մինչեւ ե՞րբ այսպէս պիտի մնամ, բան մը կ'ըսէ՝ չեմ կըրնար պատասխան տալ: Զուր տեղը զիս կը նախատէ, չեմ կրնար երկու խօսք ըսել որպէս զի անմեղութիւնս ցոյց տամ իրեն, կամ հասկցնեմ որ անիրաւ են իր խօսքերը, մինչեւ ե՞րբ . . . ամսուան մը հարս եմ, հերիք չէ՞ որքան անխօս մնացի . . . Դուն ալ չես պահանջեր որ մայրդ խօսելու հրաման տայ ինձի:

Սամբնիկ գլուխը ծռեց. դառնաշունչ հեկեկանքը խեղդեց իր ձայնը: Ամուսինը փայփայեց, քովջայերեց մատաղ կինը եւ խոստացաւ մօրմէն խնդրել որ անպատճառ խօսելու արտօնութիւն տայ հարսին:

—Ի հարկէ անխելք սովորութիւն է յարեց Գէորգ, բայց անկարելի է մէկ անգամէն վերցնել, սիրելիս, պէտք է կամաց-կամաց աշխատիլ: Ի՛նչ մըն ալ համբերէ: Նոյն իսկ, մեր տունը եկած սռաջին օրդ, մտադիր էի որ մօրմէս խօսելու արտօնութիւն պահանջեմ քեզի համար, բայց անկարելի էր այդպէս յանկարծ: Դուն ալ մի՛ վհատիր:

(Շուրու ճակելի)

Ա. ԱԴԵԼԵԱՆ

ՔՆՆԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՍԸ ՇՈՒՐՁԸ

Արտաչէս Յարութիւնեան՝ «Անըջանք»-իս իր վրայ թողած տըպաւորութիւններուն հրատարակութեան առթիւ, սօճեաներուս ակնարկելով կը գրէր.— «Իր սօճեան իսկ, ըստ տաղաչափական օրէնքի եւ պայմանադրութեան, սխալ կազմուած է, եւ ասիկա բնա՛ւ ներելի չէ, և ասիկա ոչ ոքի՛, ոչ մէկ արդարացումով թոյլատրելի է»:

Այս կտրուկ վճռին առթիւ՝ հարկ կը տեսնեմ զիտել տալու թէ իր «Լքուած քնար»-ին պարունակած հինգ սօճեաներուն մէջ ալ չափի եւ կանոնի խառնակութիւն մը կը տիրէ, եւ թէ կատարելապէս իրարմէ տարբեր ձեւով յօրինուած են (տե՛ս էջ 10, 69, 70, եւն.): Մնաց որ, մեր մէջէն անոնք որ ոտանաւոր գրած են, ինչպէս Սիւլիլ, Փանոսեան, Զարգարեան, Վ***, Ուղուրլեան, Լն. ամէնքն ալ պէտք է մեղանչած ըլլան բանաստեղծական օրէնքներուն ու կանոններուն դէմ, քանի որ ամէնքն ալ որոշ ուղղութեան մը չեն հետեւած: Արդէն նորերը հիմայ ատանկ բաներու կարեւորութիւն չեն տար: Պոտէ՛՛՛՛՛՛ քսան տեսակ սօճեան գրած է, եւ Ռիվուաթի սօճեաները երբեք իրարու չեն նմանիր:

Պրաչէի եւ Տիւսուչի աշխատակցութեամբ հրատարակուած Քրանսական կատարեալ քերականութեան մը մէջէն հետեւեալը կը բաղեմ.— «Սօճեան կը կոչուի այն ոտանաւորը որ երկու քառեակէ

և Երկու Երբեակէ կը բողբոջայ, և որուն առաջին Երբեակին
Երբորդ տողը՝ յանգով կը համաձայնի Երկրորդ Երբեակին Երբորդ
տողին հետ: Արվէտի ծանօթ սօնէն որ իր զգացման և զազա-
փարի այնքան նուրբ փափկութեանը հետ ձեւի թերութիւններ
ունի, այս կերպով յօրինուած է.

Pour elle, quoique Dieu l'ait faite douce et tendre,
Elle ira son chemin, distraite et sans entendre
Le murmure d'amour elevé sous ses pas.

A l'austère devoir pieusement fidèle
Elle dira, lisant ces vers tout remplis d'elle:
—Quelle est donc cette femme?—et ne comprendra pas.

Ոտանաւորի արուեստին նուիրուած ուրիշ գրքի մը մէջ, իբր
անթերի սօնէ յիշուած է Տէպարոյի սօնէն, սակայն բոլորովին կը
տարբերի Արվէտի կիրարկած ձեւէն: Այսինքն՝ Տէպարոյի սօնէին
առաջին Երբեակին Երբորդ տողը կը համաձայնի Երկրորդ Երբեա-
կին Երկրորդ տողին հետ:

Ո՞րն է ուրեմն կատարեալ սօնէն: Ուրախ պիտի ըլլայի, եթէ
«Լքուած Քնար»ի յարգելի հեղինակը պատասխանէր այս հարցման,
ինչ որ շահեկան պիտի ըլլար ինծի, ու մասնաւորաբար ամէն ա-
նոնց համար՝ որոնք ոտանաւորի արուեստով կը հետաքրքրուին:

Մ. Ա. ՊԱՐՍՄԵԱՆ

ԿԵԱՆՔՆ ՈՒ ՄԱՄՈՒԼԸ

(Կ Բ Ո Ն Ի Կ)

Հեղինակութեան խնդիր մը, Միսսֆեա՞նքէ Ճանիկ Արամեան.—Տոգր.
Տաղաւարեանի հրատարակման առթիւ.—Պ. Գէորգ Չափուցեան և
իւր յաշոգուրիւնը.—Լրագրական փոփոխութիւններ:

Սվաճեանի Մեղուին նուիրուած յօդուածի մը մէջ (Հանրագի-
տակ՝ թիւ 1) Հրանտ Ասատուր՝ Խաչատուր Միսաքեանի կը վերա-
գրէ հեղինակութիւնը «Ընդունելութիւն Ընծայի» անունով գրք-
քոյկի մը, որ Թրքահայոց առաջին երգիծական գրուածքներէն
մէկը կը նկատուի «Այդ տարւոյն (1856) վերջերն էր որ. — կը
գրէ. — լոյս տեսաւ, Բարիզի մէջ, «Ընդունելութիւն Ընծայի»
տետրակը, որուն հեղինակն էր Թ. Կըլիսիեան. այդ դիմակին ներ-
քեւ կը ծածկուէր ժամանակին ամէնէն մեծ Հայ գրագէտը, Խա-
չատուր Միսաքեան, որուն երգիծական այդ համապատ գրուածքը
կ'անգրագարձնէ հաւատարիմ կերպով ժամանակին ժողովրդական
լեզուն ու ոգին, զուարթախոս հեգնութեամբ համեմուած»: Խըն.

դիր է սակայն թէ իոկապէս Միսաքեան գրած է այդ գրքոյկը :
Մենք մեր քով ունինք Փարիզու գրատան (Արամեան) 1879 նո-
յեմբերի դրացուցակը՝ որուն մէջ «Ընդունելութիւն Ընծայիչին իբր
հեղինակ ցոյց տրուած է Ճանիկ Արամեանը : Այս երկու տեղեկու-
թիւններէն ո՞րն է ճիշդը : «Ընդունելութիւն»ը տպած է Բարիդի
Walder տպարանը՝ ուրկէ հրատարակուած են արդէն Արամեան
տպարանի անունով հրատարակ հանուած գրքեր : Անշուշտ Ա-
րամեան գրատունը իր կողմէ հրատարակուած գրքի մը մասին այդ
ատիճանն ակնյայտնի սխալ մը չէր կրնար ընել : Սա ալ կայ որ
«Ընդունելութիւն»ը Միսաքեանի տաղանդին արժանի գործ մը չէ :
Ամէն պարագայի մէջ՝ հետաքրքրական պիտի ըլլար ձեռնհասնե-
րու կարծիքը իմանալ այս մասին եւ միանգամ ընդ միշտ լուծել
խնդիր մը որ իր առանձին կարեւորութիւնը ունի թրքահայ գրա-
կանութեան՝ ու մասնաւորաբար Սաչատուր Միսաքեանի գործե-
րուն ուսումնասիրութեամբ զբաղողներու համար :

X

Ազգ. Հիւանդանոցի ներքին հիւանդութեանց բժշկապետ տոգ-
թոր Տաղաւարեան էֆէնտի անցեալ դեկտեմբեր ամսոյ սկիզբը հը-
րածարելով իր պաշտօնէն, հոգաբարձութեան խնդրանքին վրայ
ամիս մըն ալ շարունակեց հիւանդանոց այցելել, եւ վերջնապէս
քաշուեցաւ տարեկալիսին հոգաբարձութեան ջանքերը՝ այդ հրա-
ժարականը ետ առնել տալու համար՝ բոլորովին ապարդիւն մնա-
ցին : Իր յաջորդին ընտրութիւնը բաւական կնճառտ խնդրի մը զուռ
բացած է այս պահուս, եւ թեր ու դէմ հաղար ու մէկ բաներ կը
գրուին ազգային մամուլն մէջ : Մեր առած մասնաւոր տեղեկու-
թեանց համաձայն, տոգթ. Տաղաւարեանի յաջորդը պիտի ընտրուի
հետեւեալ կերպով. — մրցման ժիւղի մը պիտի հաստատուի, որուն
պիտի անդամակցին երկու բրոֆէսէօս Կարս, Բժշկական վարժա-
րանէն, դերմանական, ֆրանսական եւ յունական հիւանդանոցնե-
րու բժշկապետները, եւ երկու Հայազգի բժիշկներ : Իրաւ է որ
հրատարակաւ փափաքներ յայտնուեցան ծանօթ բժիշկներու գրա-
ւոր քուէով կատարել տոգթ. Տաղաւարեանի յաջորդին ընտրու-
թիւնը, բայց տոգթ. Նազարեան պէլէ եւ տոգթ. Սնդիրեան ու
տոգթ. Էսմէրեան էֆէնտիներէ բազկացած մասնախումբ մը՝ որ
պաշտօն ունէր մրցման ժիւղին կազմելու, աւելի բանաւոր նկա-
տեց այս կարգադրութիւնը : մտածելով թէ Ահպոսիզը կրնայ իր
որոշ դերը խաղալ քուէով ընտրութեան պարագային : Միայն ի-
րենց արժանիքին վրայ վստահութիւն չունեցող բժիշկներն էին
որ ուզեցին մրցումէ հաւատափել, եւ առարկեցին թէ ո՛չ մէկ ծա-
նօթ բժիշկ պիտի գիջանի մրցման մասնակցելու : Այս կարծիքին
սխալ ըլլալը յայտնելու համար կը բաւէ միայն յիշատակել սա պա-
րագան թէ այժմէն իսկ իջեալ մրցման մասնակցելու տրամադիր
բժիշկներուն մէջ կան նաեւ դիրքի եւ արժանեաց տէր բժիշկներ :
Ակներեւ է որ այս միջոցներով կարելի պիտի ըլլայ ընտրելով բը-

ժիշկ մը ընտրել իբր բժշկապետ Ազգ. Հիւանդանոցի ներքին հիւ-
 ւանդութեանց բաժնին, բայց չենք կարծեր բնաւ թէ ընտրուելի-
 քը հիւանդանոցին մէջ պիտի կրնայ լեցնել այն տեղը՝ զոր գրա-
 ւած էր տոգթ. Տաղաւարեան էֆ. : Համակրելի զիտնական բժիշ-
 կը ո՛չ թէ միայն պարզ բժշկապետ մըն էր, այլ նաեւ կը հասնէր
 հաստատութեան ամէն պէտքերուն, կը մասնակցէր հիւանդանոցի
 օգտին աշխատող բոլոր օժանդակ մարմիններուն ու կը վայելէր
 հոգաբարձութեան բացարձակ վստահութիւնը, հաւասարապէս ա-
 մէն գործի մէջ : Կը յիշուի անշուշտ թէ հոգաբարձութիւնը իր տա-
 րեկան տեղեկագիրներէն մէկուն մէջ՝ պաշտօնապէս «Ս. Փրկչեան
 Հաստատութեան բարեկարգիչ»ի տիտղոսը տուած էր տոգթ. Տա-
 ղաւարեան էֆ.ի : Դժուար է, չըսենք անկարելի, այդ աստիճան
 անձնուէր եւ հոգածու պաշտօնեայ մը ճարելը :



Journal officiel du gouvernement Egyptienի մէջ հաճոյքով կը
 կարդանք հետեւեալ պաշտօնական զեկուցումը. — «1904 հոկտեմ-
 բեր 27 թուակիր եւ 1048 թիւ որոշմագրին համաձայն, Եգիպ-
 տոսի Հանրային կրթութեան նախարարութիւնը ղեղապարծի վկա-
 յական տուաւ Գէորգ էֆ. Չափուչեանի, որ 1904 հոկտեմբերին
 յաջողութեամբ անցուց ղեղապարծական վարժարանի քննութիւն-
 ները :» Գէորգ էֆ. եղբայրն է Պոլսոյ Արհեստից կայս. վարժարա-
 նի ուսուցիչ Երուանդ էֆ. Չափուչեանի, եւ նոյն ատեն առաջին
 Հայը՝ որ Եգիպտական կառավարութեան կողմէ այսպիսի արտօ-
 նագիր մը կ'ընդունի : Կը շնորհաւորենք զինքը :



Պարտիզակցի Վահան Վրդ.ի թերթը՝ Լոյս՝ որ ասկէ առաջ իբր
 զաւելտաթերթ կը հրատարակուէր, տարւոյն սկիզբէն վերածուե-
 ցաւ կրօնաթերթի, խմբագրապետ եւ վարիչ ունենալով Մշոյ եր-
 րեմնի Առաջնորդ Բաբգէն Մայր. վարդապետու Լոյսի տեղ ալ՝
 Հանրագիտակ կը հրատարակուի իբր զաւելտաթերթ՝ միշտ Վահան
 էֆ. Փափազեանի խմբագրութեամբ :

Մ Ո Լ Ո Ր Ա Կ

«ՄԱՂԻԿ»ի առաջին թիւը ամբողջովին սպառած ըլլա-
 լով, կը խնդրենք մեր այն ընթերցողներէն՝ որոնք հաւաքածոյ կազ-
 մելու սովորութիւնը չունին, մեզի վերադարձնել այդ թիւը՝ որուն
 փոխարէն պիտի ստանան երկու նոր թիւեր :

ՎՐԻՊԱԿ. — Նախորդ թիւին մէջ՝ էջ 375, տող 29՝ «բարեկամ»
 բառը կարդալ «բարերար» : էջ 377, տող 13՝ «կը սկսէի»ն կարդալ
 «կը ստիպուէի» : էջ 403, տող 13՝ «Պառնասեաններունը չէ, այն
 իր սկզբնական սահմանափակումէն շեղած ֆրանսական ոսման-
 թիզմինը» պարբերութիւնը կարդալ «Պառնասեաններունը չէ, այլ
 այն իր սկզբնական, եւ այլն» :

ԿԱՐՆԻՈՐ. — Հաշիւներու կանոնաւորութեան համար՝ «Մա-
 ղիկ» ասկէ վերջ ամէն ամսոյ 15ին եւ 30ին պիտի հրատարակուի :

ՖԷՆԻՔՍ ՕԹՐԻՇԻԷՆ

ԿԵՆԱՑ, ՇՐԴԵՇԻ, ԾՈՎՈՒ

ԿԱՅՍ. ԹԱԳ. ՍՌԱՆՁՆԱՇՆՈՐՀԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀԱՍՍՏԵՍԱԼ ԻՎԻԷՆՆԵ 1860ԻՆ

Քրասնեակ՝ Համօրույօ խան, քիւ 52, 53, 54, 55, 56
Լիագօր Երկայացուցիչ՝ Գ. ՅԵՐԱՏԵԱՆ

Ֆէնիքս Օթրիշիէն Ընկերութեան կենաց ապահովագրութեան օրինակ մը.— Յձ տարեկան մէկը որ կ'ուզէ ապահովագրուիլ Ֆէնիքս Օթրիշիէն ընկերութեան 20,000 Քր.ի եւ քսանեւհինգ տարուան համար, տարեկան 925.80 Քր. պիտի վճարէ եւ պայմանաժամուն պիտի ստանայ 31,266 Քր. հնչուն դրամ ամբողջովին: Իսկ եթէ մեռնի զոր օրինակ, 10 տարիէն, իր ժառանգորդները անմիջապէս պիտի ստանան 21,314.62 Քր.: Այս ամէն գումարները ԱՆՈՒՍՆԱԿԱՆ չեն, այլ ԻՐԱԿԱՆ, եւ Ֆէնիքս Օթրիշիէն ընկերութիւնն այս գումարներուն վճարումը կ'երաշխաւորէ իր բոլիսով:

9—10

ՏՈՔԹ. ՅՈՎՍ. Տ. ՍՏԵՓԱՆԵԱՆԻ ԺՈՂՈՎՈՐԴԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՅԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՄԱՆՁԵՐՈՒ ԹՇՆԱՄԻՆ գին 5 դր.
ԿԷՍ-ԲԺՇԿԱԿԱՆ ԽՕՍՍԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ գին 5 դր.
Կը ծախուին բոլոր գրավաճառներուն քով: 1—5

ՔԷՍ ԲԱԴԵՌՆԷԼ

ԿԵԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
Հիմնեալ ի Բարիզ 1841

Կը գործէ Քրանսական կառավարութեան հսկողութեան եւ հակակշռին տակ

- Սկիզբէն ի վեր ապահովագրեալներու եզամ վճարում Քր. 300,000,000
- Սկիզբէն ի վեր արձանագրեալ ապահովագրութիւնք » 700,000,000
- Ընթացիկ ապահովագրութիւնք » 85,000,000
- Դրամագլուխ եւ պահեստ » 62,750,000

Ուրիմն ընթացիկ ապահովագրութեանց գումարին վրայ պահեստի համեմատութիւնն է 74⁰/₁₀, որով ՔԷՍ ԲԱԴԵՌՆԷԼԻ ընծայած երաշխաւորութիւնը գեր ի վեր կը հանդիսանայ ուրիշ ընկերութեանց ցոյց տուած երաշխաւորութիւնէն:

Ընկերութեան Վարչական Խորհուրդը կազմուած է Ֆրանսայի ամէնէն նշանաւոր գրամատէրներէն:

Թուրքիոյ Տնօրէն ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ
Սթամպուլ, Սուլթան Համամ, Բասսաթ Քաղըրճըզլու

Ընկերութեան վրայ տեղեկութիւն առնելու համար դիմել
ՔՐԷՏԻ ԼԻՕՆԷԻ

6—10

ԻՒՆԻՕՆ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՀՐԴԵՅԻ ԵՒ ԿԵՆԱՑ ՃԻՒՂ
 Հաստատեալ ի Բարիզ 1828 -- 1829



ՀՐԴԵՅԻ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ վնասք	274 Միլիոն Ֆր.
1902ին գանձուած ապահովագրին	24 » »
Դրամագլուխ եւ պահեստ	119 » »
Ապահովագրեալ գրամագլուխ	211/2 Միլիոն »

ԿԵՆԱՑ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ վնասք	129 Միլիոն Ֆր.
1902ին գանձուած ապահովագրին	12 » »
Ընթացիկ ապահովագրութիւնք	272 » »
Դրամագլուխ եւ պահեստք	158 » »

որ ընթացիկ ապահովագրութեանց դուժարին ձեռն իր համեմատի 52.21% — ինչ որ «Իւնիօն»ի ապահովագրեյոց կ'ընծայէ հսկայ եւ բաշխարարութիւն մը ՈՐՈՒՆ ՆՄԱՆԸ ԿԱՐԵԼԻ ՉԷ ԳՏՆԵԼ ԱՐԵԻՆԻՔԻ ՄԷՋ ԳՈՐԾՈՂ ՈՒՐԻՇ ՈՒՆԻ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՔՈՎ :

Արեւելքի համար մասնաւոր սակիցոյց գեղջեալ կիներով : Նպաստաւոր պայմաններ անհամեմատ կերպով աւելի զերազանց քան ուրիշ ո՛ր եւ է բնկերութեան պայմանները : Շահարածիմնեւոր տարուէ տարի անմիջական վճարում որով «Իւնիօն»ի ապահովագրուողք ՉԵՐԾ են այն վնասներէն եւ յուսախաբարութիւններէն, որոց կ'ենթարկուին միշտ այն անձիք, որ Շահարածիմներու բարդման ՅՈՒՒ ԵՒ ՎՆԱՍԱԿԱՐ գրութեամբ գործող ընկերութեանց կ'ապահովագրուին :

Ընկերութեան գրամատուներ է ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆՔԱՆ :
 Թուրքիոյ եւ Արեւելքի Տնօրէն ՍԻՄՕՆ ՔԱՅՍԷՐԼԵԱՆ
 Կենաց ճիւղին Տեսուչ ՄԻՀՐԱՆ ՏԷՐ ՆԵՐՍԷՍԵԱՆ
 Աքամպուլ, Սուլթան Համամ, Բասաժ Քարքարօղլու
 Դեր Գործակալութիւն, Ղալաթիա Ինայէթ խան
 Գործակալութիւնք Թուրքիոյ գլխաւոր քաղաքաց մէջ

ՀԷԼՎԷՏԻԱ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
 Հրդեհի, կենաց եւ ծովային արկածներու դէմ
 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԹԻՉՔ
 Ռ. ՍԻՑ ԵՒ ԸՆԿ.

Կ-Լ-Բ-Պ, Պիտեր-Թի-Ել Խան, Իէ-23, 24, 25

VICTORIA DE BERLIN

ՅԱՍԱՔԱՅԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ

ՄԵԾԱԳՈՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ

ՎԻՔԹՈՐԻԱ ՏԸ ՊԷՌԼԷՆ

ԱՊՍՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԱՄԷՆ ԴՐՈՒԹԻՒՆ ԿԸ ԳՈՒՄՍԴՐԷ
Ո՛ՆԻ ԿԵԱՆՔԻ, ՕԺԿԱՆ, ԱՐԿԱԾԻ, ԿՄԱՆ ԹՈՇԱԿԻ ՏՐԱԿԵՐ
Հաստատուած 1853 թ. սեպտեմբեր արքայական հրովարտակով և
ուղղակի կառավարութեան հսկողութեան ներքև :
ՎԻՔԹՈՐԻԱ ՏԸ ՊԷՐԼԷՆ կեանքի ապահովագրութիւններ ունի թէ
բժշկական քննութեամբ և թէ առանց բժշկական քննութեան
Առանց բժշկական քննութեան եղած կեանքի ապահովագրութիւն
ներուն վճարումները չարաթեան մասնավճարներով տեղի
կ'ունենան, սկսեալ 5 զրուչէն :

Ապահովագրեալ գումար 1902ին Յր. 1,244,457,577
Պահեստի դրամ 1902ին » 451,284,214

ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ ԴՐՍՄԱՏՈՒՆՆԵՐԸ

Օսմ. կայս. Պանքա

Քրեաի Լիոնէ

Լիազոր Ընդհ. Ներկայացուցիչ

ՄԻՀՐԱՆ ՍԻՆԷՄ ԳԱԼՅՈՅՆԱՆ

Յ—10

Պոլիս, Բաղրեքոլու խան, քի 45 և 45 Բ.

PHENIX ASSURANCE COMPANY LTD OF LONDON

Դրամագրուիս և պահեստի դրամ Ա. Ո. 4,500,000

Տարեկան հասոյթ

Ա. Ո. 1,500,000



«ՖԻՆԻՔՍ» 121 տարիէ
ի վեր հիմնուած սոսկ
հրդեհի ապահովագրու-
թեան Ընկերութիւն մէ
և ցարդ հատուցած է
առաւել քան 26,000,000
Ա. Ո. չվատուցած ամար :

«ՖԻՆԻՔՍ» կ'ապահովագրէ հրդեհի և կայծակի դէմ շէնք, կարա-
սիք և ապրանք յոյժ նպատաւոր պայմաններով :

Դիմել առ Լիազոր Ընդհ. Գործակալ Պոլսոյ և Գաւառաց
Գ. ՎԱՐԴԱՆՆԱՆ Ղալաթիա, Վիքալիս խան, Պանք Օքսմանի քով.
Ջննիչ րիսքներու (Inspecteur des Risques) Ա. ԷՆՔՍԻՐՃԵԱՆ

9—10

Պ Ա Լ Ք Ա Ն

Առանձնաշնորհեալ Ազգային Ապահովագրական Ընկերութիւն
Ի Ս Օ Յ Ի Ա

Դրամագլուխ 7,500,000 Փր.

Դրամատունք ընկերութան՝

Պուլկար Ազգ. Դրամատուն՝ Սօֆիա, Անգլեաւաւորական Դրամատուն՝ Լոնտոն, Տոյչէ Պանք՝ Պերլին, Օսթ. Կայս. Դրամատուն՝ Բարիզ, Բրէտի Լիօնէ՝ Կ. Պոլիս 9-10

Գործակալութիւնք Թուրքիոյ գլխաւոր քաղաքներուն մէջ
Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիոյ Ա. Ր Շ Ա. Կ Ո Ւ Ն Ճ Ե Ա Ն
Գ. Պոլիս, Ղալաթիա, Պանք Օթտոմանիս զէմ, Թաւրիապոլս խան

ՏԻ ԼՈՒԻ ԵՈՒՆԻՆԸՆ ԷՆՏ ՔՐԱՈՒՆ

(The Law Union & Crown)

ԱՆԳԼ. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԸՆԿ.

Հրդեհի, Կեանքի եւ Արկածի դէմ
Հիմնուած 1825ին Լոնտոնի մէջ

Դրամագլուխ 1,500,000 Ա. Ո.

Պահեստի գրամ 4,800,000 „ „

Ընդհ. Ներկայացուցիչ Զուրքիոյ
Ridley, Rowell & Co

Կալսքա, Քեօլհոլու խան քիւ 9-10
9-10

ՈՒԷՍԴԸՐՆ

Հ Ր Դ Ե Հ Ի Դ Է Մ

ԱՆԳԼԻՍԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.

Հիմնեալ 1851ին



Հատուցուած փնաներու դումարը	Անգլ. Ոսկի	6000000
Պատրաստ դրամ եւ տարեկան հասոյթ	»	» 1250000
Վճարեալ դրամագլուխ	»	» 410000

Հրապարակիս ծանօթ Փրանսական եւ գերմանական ընկերու-
թեանց դրամագլուխը 100,000էն աւելի չէ:

«Ուէսդըրն» Ընկ.ը հրդեհի դէմ ամէն կարգի գործեր կ'ապա-
հովագրէ: Վնասները տեղւոյն վրայ եւ անմիջապէս կը հատուցանէ:

Ներկայացուցիչ Թուրքիոյ
ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ

6-10

Պոլիս, Սուլթան Համամ, Քաթըրճը Օղլու խան թիւ 43

ՆԻԿՈՂՈՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ԳՐԵՆՐՈՒԿ ԵՒ ՑԵՐԵԿԵԱՑ

Կը փութամ ծանուցանել պատ. ազգայնոց թէ Կայս. Կառա-
վարութեան հրամանաւ վարժարան մը հաստատած եմ ի Բանկալ-
թի, Նշան Թաշիի կողմը, Ռուսաց հիւանդանոցի փողոցը, թիւ 12
եւ 14 տուներուն մէջ:

Վարժարանս ունի երկսեռ մանկապարտէզ մը, երկսեռ նա-
խակրթարան մը եւ բարձր. նախակրթարան մը միայն աղջկանց
յատուկ:

Դասախօսութիւնները սկսան 1/14 նոյեմբեր, երկուշաբթի օր:
Աչակերտ տալ փափաքող ծնողները կը հրաւիրուին ամէն օր
առաւօտէն մինչեւ կէս օր տեսակցիլ տնօրէնութեան: Կետ, տե-
ղեկանայրու համար ուսմանց ծրագրոյն եւ ընդունելութեան պայ-
մաններուն:

Հիմնադիր-տնօրէն
Յ. Գ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

5-10

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ,
բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ
տաղտուկի աղբիւր մըն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ՛

Ս Ի Ն Կ Է Ր

Հայրայրիջ ԿԱՅՍ. ՊԱՆԱՏԱՆ The Singer Manufacturing Co

մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-
գործուածը, հաստատուը եւ ղիւրագործածելին ըլլալուն՝ բո-
վանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը գնէ:

Ձեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն
մեքենաներ կը գտնուին:

ՉՍԻՆԿԷՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան
վանառատանց մեզ՝

ԲԵՐԱ { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի դէմ, Թ. 343 և 343 կրկին՝
2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին դէմ.

ԿԱՆԱԹԱ { 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը.
2. Գարաքէօյ, Թրամվէյին կայարանին դէմ.

ՊՈՒԻՍ { 1. Սուլթան Համամ, Թ. 2
2. Սուլթան Պէյազիտ, Թրամվէյի կայարանին դէմ, Թ. 18

ՍԿԻՍԱՐ Զարչը Պօյու, Թ. 120.

ՇԱԲԱՅԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնք ձրի.

Կասաբեալ երաշխաւորութիւն:

Մասնաճիւղեր գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ:

Սինկէրի Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ
Փողոց, Թ. 343 եւ 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւզօղլուի տունը:

5-10



ԼՈՅՍ ՏԵՍՍԻ

ՏԱՐԵՑՈՅՑ ՆՇԱՆ-ՊԱՊԻԿԵԱՆ

1905

Օրացոյց — Չուարձալիք — Չանաղան գիտելիքներ — Կենցաղա-
ղիտական — Գրուածներ պրական, բանասիրական եւ այլն, բոլոր յօդ-
ուածագիրներու լուսանկարներով — Նաւերգ (երաժշտութիւն) :

Մէկ ՀԱՏԻԿ — ՀՐԱՇԱԼԻ — ՉՈՒԱՐՃԱԼԻ

Չուարձալի ու միանգամայն հրահանգիչ
Սրամիտ ու միանգամայն լուրջ
Ժպտուն ու միանգամայն կրթիչ

Ահաւասիկ Նշան-Պապիկեան Տարեցոյցը, ամէնէն յարմարը ու
հաճելին իբր նուէրի գիրք :

Ամէնէն համով զուարճալիքներուն քով ամէնէն շահեկան
վիճակագրութիւնները, ամէնէն շահեկան ծանօթութիւններուն քով
ամէնէն սրամիտ խօսքերը, զորս ազդուօրէն կը համեմեն ամէն է-
ջի տակ զրուած առածները, ահաւասիկ Ա. մասը :

Իրական ամենագիտելի հաւաքածոյ մը Բ. մասը, ուր Մու-
շեղ վրդ.ի խորունկ մէկ ուսումնասիրութեան քով պիտի գտնէք
Զ. Եսայեանի յնցող մէկ նորավէպը, Ռ. Զարդարեանի հրաշալի
մէկ հէքեաթին քով Ա. Փանոսեանի զուարթ ու սրամիտ մէկ
քերթուածը, Մ. Մկակեանի հրահանգիչ յիշատակներուն քով Ա. Յա-
րութիւնեանի տենդոտ մէկ բանաստեղծութիւնը, եւն. եւն. եւն :

Լուսանկարները բոլոր յօդուածագիրներուն

Ու իբր նուէր իր ընթերցողներուն Տարեցոյցը կու տայ ամե-
նասիրուն երաժշտական կտոր մը — Նաւերգ — (երգի եւ դաշնակի
համար) զոր Յ. Միկակեան յատկապէս պատրաստած է Ա. Փանոս-
եանի գողտրիկ մէկ բանաստեղծութեան վրայ :

Գեղեցիկ կողք մը զոր գիտելն իսկ հաճոյք է

Գնեցէ՛ք ու ալ չպիտի ձանձրանաք

Կարդացէ՛ք ու ալ չպիտի տրտմիք

Կաղանդի համար ուրիշ նուէր մի տաք ու երախտապարտ
պիտի ըլլան ձեզի :

ՆՈ՛Ր, ՆՈ՛Ր, ՆՈ՛Ր

Գին 5 զրուշ մինակ

Կը գտնուի բոլոր գրավաճառներուն քով ու նաեւ Նշան-Պա-
պիկեան գրատունը, Կ. ՊՈԼԻՍ :

